

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԻԱՆԴԱԿԱՆ «ՇԱԻԱՌ» ԱՂԵՂՆԱՑԻՆ ՆՈՒԱԳԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

Այս ուսումնասիրութեան առեղծուածալին հիմնանիւթի բացայացումը տեղի ունեցաւ պատահականութեան բերմամբ, երբ 1989 թուականին ազգագրական նիւթեր կը հաւաքէինք՝ Հայաստանի Հանրապետութեան մշակութային հանրածանօթ գործիչ Հայրիկ Մուրադեանէն²: Այդ առթիւ, երբ կը քննէինք իր ծնընդապայրը Շատախի նախաեղեռնեան երաժշտական գործիքադարանի հետաքրքրական եւ ինքնատիպ պատկերը, Մուրադեան տեսնելով շաւառի լուսանկար մը հաստատեց, թէ ատիկա կը գործածէին իր հայրենի Շատախի մէջ: Առանց հարց ու փարձի, մեր անմիջական հետեւողութիւնը եղաւ. «ինչպէս որեւէ վերապրող արեւմտահայ, այս մարդն ալ ապրած է ցեղասպանութեան արհաւիրքները, ապրած է տեղահանութեան դառնութիւնը եւ ազատելով թափառած՝ այս ու այն կողմ եւ վերջնականապէս հաստատուած Արեւելեան Հայաստան: Ուրեմն տարագրութեան օրերուն, այս գործիքին հանդիպած պէտք է ըլլայ ուրիշ տեղ, հաւանարար Մեւ Ծովի ափամերձ շրջանները եւ ներկայիս, աղդքան տարիներ վերջ, խոր ծերութեան ժամանակ, սխալմամբ այս նուագարանը կը վերագրէ իր հայրենի Շատախին»: Եւ այդպէս ալ յայտնեցինք անոր: Բայց Մուրադեան հաստատ մնաց իր տուած տեղեկութեան իրողութեան վրայ եւ աւելցուց, որ Շատախի բարբառով այս գործիքը կ'անուանէին «շաւեռ» եւ կը նուագէին «անեղ»-ով (աղեղով): Յետոյ պատմեց գործածութեան առիթներու եւ կատարողական առանձնայատկութիւններու մասին: Այսպէս, մեր կասկածները անհետացան եւ սկսանք «շաւեռ»-ի հետքը քննել, առեղծուածալին կծիկի ծայրը բացայացուած էր: Պարզ է, նախ եւ առաջ սկսանք Աճառեանի լեզուական եւ բար-

¹ Տեղեկութիւնները հաւաքեց եղբայրը՝ Ռուբէն Կնեազեան Երեւանի մէջ:

² Հայրիկ Մուրադեան, ծնած է 1905 թուականի Յունուար 1-ին, Շատախի՝ ձենուկ գիւղը: Հաստատուած Հայաստան:

բառագիտական նիւթերը քննել, ինչ որ սքանչելի արդիւնք տուաւ։ Զուգահեռաբար բանահաւաքչական աշխատանքը կեղրոնցուցինք վասպուրականի վերապրողներու վրայ, հաւաքելով անհրաժեշտ եւ անզնահաստելի տեղեկութիւններ եւ վերջապէս այս բոլորը համալրուեցաւ մատենագիտական հարուստ բայց ցիրուցան նիւթերով։

Ուսումնասիրութեան արդիւնքը հետեւեալն է։

1. Հայոց հին գրականութեան մէջ յիշատակուող գրաբարի «շաւառն» նուագարանը ոչ թէ անծանօթ ու անհետացած գործիք մըն է, այլ երկար դարեր դոյսաւելով հասած է մինչեւ Մեծ Եղեռնի օրերը, գրեթէ աննկատ։ Համահայկական բնոյթ ունեցող այս աղեղնալրաբային գործիքը շատ մը շրջաններու մէջ պահպանած է հին հայերէն անունը, անշուշտ տեղական-բարբառային տարբերակներով։

2. Գործիքը ներկայիս կենսունակ է ընդհանրապէս Հիւսիսային Կովկաս ապրող պոնտահայերու եւ մասնաւորապէս համշչնահայերու մօտ, որոնք զայն կ'անուանեն Քեմէչէ կամ Քէմէնչէ։

3. Բանաւոր եւ գրաւոր նիւթերու հիման վրայ վերականգնուած է շաւառի տարածման պատմական (նախաեղեռնեան) քարտէսը, որ կ'ընդգրկէ Արեւելեան Հայաստանի մէկ մասը, գրեթէ ամբողջ Արեւմտեան Հայաստանը, Փոքր Հայքը, պատմական Պոնտոսը եւ Լեռնային Կիլիկիան։ Այսպէս, վերջ կը գտնէ այս գործիքի «սեւծովիեան» կամ «պոնտական» ըլլալու պիտակ-յորջորջումը։ Այս տարածքէն անջատ է Հիւսիսային Կովկասի ըլլանը, ուր գործիքը հասած է 1860-1890 թուականներուն հայ գաղղթականներուն հետ եւ ժամանակի ընթացքին խորհրդանիշ դարձած վերապրող պոնտահայերու, որոնց մէջ փոխանակ անհետանալու՝ գործածուելով նոյնիսկ կատարելագործուած է։

«Կովկասեան ջութակ» անուանումը

Շաւառը փոքր նուագարան մըն է, որուն մասին անդրադանալով հանրածանօթ երաժշտագէտ Կուրտ Զախս (Curt Sachs) ընտրած է «կովկասեան ջութակ» անուանումը, ինչ որ ակնյայտորէն պայմանաւորած է եղրի տարածումը։ Ինչպէս պիտի տեսնենք, բաղդատելով ուրիշներու հետ, այս անուանակոչումը բաւական յարմար է, որովհետեւ երբ Զաքս կատարեց իր ուսումնասիրութիւնները, այս նուագարանի տարածման վայրերէն ամենա-

լայնատարածը՝ Կովկասի կը պատկանէր ընդգրկելով Արխազիայի Հանրապետութիւնը, Աղբյէայի ինքնավար Հանրապետութիւնը եւ Կրասնոդարի երկրամասի հարաւարեւմտեան տարածքը (այս երկու վերջինները Ռուսական Դաշնութեան մէջ):

Բայց Զաքսի «կովկասեան» յորջորջումը այս գործիքի պարագին, միայն աշխարհագրական ընոյիթ ունի, որովհետեւ ազգային տեսանկիւնն զիտուած գրեթէ բացարձակարար հայերու մէջ տարածուած է:³ Տեղւոյն հայերու ջախջախիչ մեծամասնութիւնը պատմական Պոնտոսի շրջանէն գաղթած են Հիւսիսային կովկասի այս վայրերը եւ ինքնին կը ներկայացնեն հայագիտութեան համար Արեւմտահամբու միտարրը չատ հետաքրքրական զանգուած մը: Այս շրջաններու հայկական բնակչութիւնը մօտ 250.000-ի հասնող պատկառելի քանակ մը կը կազմէ, որուն մէջ կ'ընդգրկուին նաեւ մեծ թիւով համշէնահայեր:

Պոնտահայերու գաղթը դէպի Ռուսաստանի կայրութեան հոդերը սկսու ժմ՝ գարու 60-ական թուականներուն, նորեկները՝ Տրապիզոնէն, Օրտուէն, Սամունէն, հաստատուեցան Սուխումի շրջակայքը: Երբ հայածանքները խստացան, գաղթը ստացաւ զանգուածային բնոյթ, մասնաւրապէս 90-ական թուականներուն:

Կարեւոր է ընդգծել, որ պոնտահայերը մինչեւ ամօր պահպանած են իրենց իւրօրինակ բարրառները, իրենց սովորութիւնները, նիստ ու կացը ինչպէս նաեւ իւրայտառուկ մշակութային տարրեր: Ինչ կը վերաբերի երաժշտական կեանքին, անոնք պահպանած են հայրենի շաւառը, զոր կ'անուանեն ՔԷմէչէ - kemence կամ աւելի յաճախ ՔԷմէչէ - kemeche, նուագարան մը, որ ինչպէս վերը նշեցինք, արդէն այս շրջանի հայերուն խորհրդանիշը դարձած է:

Շաւառ/ՔԷմէչէ-ի իրրեւ նոր հայրենիք կը հանդիսանայ Հայաստանի Հանրապետութենէն չուրջ երեք անդամ մեծ տարածք, որ կ'ընդգրկէ Սեւ Մոլու Կովկասեան ափերը, գրեթէ ամրող Արխազիան՝ Սուխում, Գագառութա, Մծարա, Մերելտա, Նոր Աֆոն, Գագրա, եւ այլն եւ Ռուսական Դաշնութեան Կրասնոդարի երկրամասի հարաւային շրջանները՝ Սոչի, Աղլեր, Մեցիստա, Լոռ, Շափոււկա, եւ այլն, իսկ խորանալով դէպի երկրի սիրտը,

³ «Կովկասեան ջութակը» նաեւ տարածուած է Հիւսիսային կովկասի մէջ որոշ քանակութիւն կազմող յոյներուն մէջ, որոնք նոյնապէս գաղթած են Պոնտոսէն:

կը հասնի մինչեւ Մայկոպ, այսինքն Աղրդէայի ինքնավար Հանրապետութիւն։ Այս ընդարձակ տարածքի վրայ կը գտնուին շուրջ 350 հայկական բնակավայրեր, հոծ բնակչութեամբ։

Պէտք է ընդգծել, որ հայերու այս մեծածաւալ զանգուածի գոյութիւնը առիթ տուաւ, որպէսզի 1925թ օգոստոսին Խորհրդային Ռուսիոյ Կրասնոստարի երկրամասի, Մայկոպի եւ Կուբանի տարածքը գտնուող հայկական 70 բնակավայրերէն կազմուի ագդային վարչական միաւոր մը՝ Հայկական Ազգային Շրջան-ը (Արմանսկի национальный район), 1.286 քառ. քմ. տարածութեամբ, «Շահումեան» կեղրոնով եւ 8.148 բնակչութեամբ։ Պետական այս քայլը ապացոյց մըն է այս տարածքի հայկական ներկայութեան կարեւորութեան։ Դժբախտաբար շրջանը լուծուեցաւ 1953թ. օգոստոս 22-ին⁴։

«Պննտական ջութակ» անուանումը

Շաւառի անուններէն է նաև «Պննտական ջութակ» կամ «Պննտոսի լիքա»։ Այս անուանումները գործածած են եւ կը գործածէն անոնք որ զբաղած են յոյներու նուագարանագիտութեամբ։ Մինչեւ 1923 կապարտմիկոյ եւ Պոնտոսի բնակչութեան կարեւոր մաս մը կը կազմէին բնիկ յոյներ, որոնք հազարամեակներէ ի վեր կ'ապրէին այս շրջաններու մէջ։ Ցոյն-թրքական պատերազմէն ետք, Աթաթուրքի օրով, թրքական տարածքի բոլոր յոյները զանգուածաբար տեղափոխուեցան Յունաստան, իրենց հետ տանելով աւանդական շաւառը։

Այս յոյները ունէին ազգապրական եւ մարդաբանական տարրերութիւններ եւրոպական յոյներէն, առանձնայատկութիւններ որ յառաջ եկած են աշխարհագրական կղզիացումէն, Պալքաննեան Յունաստանի հետ հաղորդակցութեան բացակայութենէն, դրացի ազգերու ազգեցութենէն (հայեր, լազեր, եւ այլն) եւ որոշ չափով ալ զարերու ընթացքին հելլենացած բնիկներու սերունդներ ըլլալուն համար։

⁴ ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆԵՍԻՆ, «Կրօնափոխ համշենահայերի բարբառը, բանակիւստիմը եւ երգաբուխատը», Երեւան, 2009, էջ 27-28։

⁵ Հելլենացածներուն կարգին եղած են նաև հագարաւոր հայեր, որ Բիւզանդական տիբրապետութեան ժամանակ ստիպուած յարած են Ցոյն Ուղղափառ Եկեղեցւոյ եւ աստիճանաբար ձուլուած յոյներուն հետ։ Այս զանգուածը պէտք է պատկառելի քանակ մը կազմած ըլլայ, որովհետեւ զարեր ետք, ի դարու սկիզբը, մաս մը դեռ բոլորովին ձուլուած չէր։ Մօտ 10.000-ի

Պոնտոսի յոյներու մէջ շատ տարածուած էր շաւառը, որ զաղթական զանգուածին հետ մտաւ Յունաստան, բայց չտարածուեցաւ մնալով զաղթական համայնքներու եւ անոնց յետնորդներու մշակութային առանձնայատկութիւն: Ներկայիս շաւառը աշխարհասփիւռ Պոնտոսի յոյներու խորհրդանիշ դարձած է:

Պոնտոսի յոյները շաւառը կ'անուանեն պարզապէս ֆէմէնչէ, յար եւ նման թուրքիոյ Սեւ Ծովու ափամերձ շրջանները ապրող եւ իրենց զրայի միւս ժողովուրդները: Գրաւոր Յունապէնի իւրայատուկ է կεμεντչէց ձեւը որմէ յառաջ եկած է kementzes⁶ տառապարձութիւնը: Նոյն կանոնին հետեւելով կεմεնտչէտչի - kementzetzi այսինքն ֆէմէնչէնի - շաւառնահար:

Յունաստանի եւ այլ շրջաններու յոյները զայն կը կոչեն Պոνտիակή լնրա - Pontiaki lyra - պոնտական լիրա:

«Սեւ Ծովու ջութակ» անուանումը

Շաւառի ամենասարածուած անուններէն է «Սեւ Ծովու ջութակ» կամ «Սեւ Ծովու ֆէմէնչէ», թրքերէն “karadeniz kemençesi”: Այս անունը տարածուած է թուրքիոյ նուազարանագիտական ուսումնասիրութիւններու, գիտահանրամատչելի զրականութեան եւ բաւական շատ ժողովրդական շրջանակներու մէջ:

Թուրքիոյ հայ եւ յոյն տարրերու բնաջնջմամբ կամ հեռացմամբ, շաւառը մնաց Սեւ Ծովու արեւելեան ափամերձ շրջանները բնակող լազերու մնանալոր: Անշուշտ այս պատճառով շաւառը զարձակ թուրքիոյ լազերու խորհրդանիշ:

Մօտիկ անցեալին, թուրքերը շաւառի համար կ'օգտագործէին laz kemençesi այսինքն լազերու կամ լազական ֆէմէնչէ անուանութեան:

Վճռական է թրքական երաժշտութեան քաջագիտակ, Պերլինի Երաժշտութեան Բաղդատական Ուսմանց Միջազգային Հիմնարկի գիտախսատող Kurt Reinhard-ի հետազոտութիւնները, ուր կը կարդանք.

Հասնող այս համայնքի անդամները կ'անուանէին հայ-հոռոմ-ներ որոնք յար կը միշէին իրենց հայեական ծագումը եւ նախակ կը խօսէին հայերէն: Տարածուած էին Ակն, Քդի եւ Նիկոլետիա: Տե՛ս ՄԱՂԱՔԻԱ. ՕՐՄԱՆԵԱՆ, «Հայոց նկարեցին», Պուէսոս Ալբէս, 1949, էջ 250:

⁶ Fivos Anoyanakis, "Greek popular musical Instruments", Athens, 1991, pg. 275-278.

«Քէմէնչէ-ի շատ եռանդուն երաժշտութիւնը սակայն սահմանափակուած է Թուրքիոյ քիչ տարածուած շրջաններու մէջ եւ չի նկատուիր իսկապէս թրքական, ճիշտ ինչպէս նոյն շրջաններու թուլում՝ինը»:

Բայց եթէ այսպէս էր 50-60-ական թուականներուն մէկէն ի մէկ փոխուեցաւ յաջորդ տասնամեկներուն: Թուրք բնակչութիւնը ոգեւորուած ընդունեց իրեն սեփական, ինչ որ առաջ կ'անտեսէր իրեւ «լազական», նախկին անունը մէկդի դրուելով գործիքը պաշտօնապէս մկրտուեցաւ. «Սեւ Ծովու քէմէնչէ-կարաdeniz kemençesi»: Եւ այսօր մաս կը կազմէ թրքական մշակոյթին⁸:

Լազերը, ինչպէս տեղւոյն միւս ժողովուրդները, կ'օգտագործեն քէմէնչէ անուանումը: Հստ Խամայի Կիւնէյ Ելլմազ-ի⁹ կը գործածուին նաեւ լազերէնի յատուկ անուանումներ, արեւելեան լազերը՝ Հոսա քաղաքէն մինչեւ Պաթում՝ կ'օգտագործեն ց'իլի (Յօլօօլօ) իսկ արեւմտեան լազերը չեման (Բյօմանց)¹⁰:

1. Գրաքարի «Չաւառն» նորը

Շաւառը հայկական հնագոյն գործիքներէն է, որուն մասին մեզի հասած են միջնադարեան գրաւոր տեղեկութիւններ: Շաւառի հին գրաքարեան ձեւն է «Չաւառն», որմէ յառաջացած բոյլ մը բարբառային ձեւեր ինչպէս շաւառ, շաւեր, շաւերք, շաւեղ, շաւիղ, շաւիռ, եւ այլն, զորս տեղին պիտի քննէնք մէկ առ մէկ:

⁷ “Très entraînante, la musique du *kemençe* est pourtant limitée à des régions peu étendues de la Turquie et n'est pas considérée comme typiquement turque, tout comme celle du *tulum* d'ailleurs dans les mêmes regions”. Kurt et Ursula Reinhard, “Turquie”, Institut International d’Études Comparatives de la Musique (Berlin), Paris, 1969, pg.128.

⁸ Հետեւելով «Թուրքիոյ մէջ եղածը թրքական է» սկզբունքին, Թուրքիոյ մշակութային քաղաքականութեան մաս կը կազմէ մշակութային սանձարձակ յափշտակութիւնը:

⁹ Ismail Güney Yilmaz, “Laz halk müziği üzerine”, www.ismailguneyyilmaz.blogspot.com.

¹⁰ Մինչ սուաջինը (ց'իլի - Յօլօօլօ) ճիշտ է, երկրորդը (չեման - Բյօմանց) չկարողացանք ստուգել:

Հաստ Աճառեանի ուսումնասիրութիւններուն, շաւառն-ի առայժմ ծանօթ ամենահին վկայութիւնը կը գտնենք Առաքել Սիւնեցիի մօտ, ԺԴ - ԺԵ դդ.:

Միաժամանակ գոյութիւն ունի նաեւ ուրիշ վկայութիւն մը, որուն յառաջացման ժամանակը անծանօթ է, ուրեմն թուագրումը ղժուար: Մեր ակնարկը կը վերաբերի Հնագոյն հայկական ձայնեղանակային համակարգին¹¹ մաս կազմող շաւառն կոչուած եղանակին որ կը պատկանի ԳՁ-ին (երկրորդ ձայնին): Պարզ է որ հայկական ձայնեղանակային համակարգը իր ամբողջութեամբ ուսումնասիրութեան կարիքը ունի, ուրկէ, անշուշտ, շատ ինդիրներ պիտի պարզաբանուին՝ ներառեալ նուազարանացիս:

Առաքել Սիւնեցի

Ժ-ԺԵ գարերու ժամանակահատուածին, հայ մատենագիրները կարեւոր տեղ յատկացուցած են երաժշտական գործիքներուն եւ ընդհանրապէս գործիքային երաժշտութեան: Այս հեղինակներէն մին է վերոյիշեալ Առաքել Սիւնեցին (ԺԴ-ԺԵ դդ.), որ զրադելով երաժշտական գործիքներով լարային, փողային եւ հարուածային նուազարանները կը դասակարգէ իւրովի, ըստ կատարման ձեւի: «Ճեռօք» եւ «Փշմամբ եւ ճեռօք»: Այս դասակարգման ընթացքին կ'անդրադառնայ շաւառի մասին, դասելով զայն առաջին խումբի մէջ:

«Արդ ճեռօք՝ որպէս դուֆուլ, եւ նադարայ, եւ դար, եւ ծնծղայք, եւ չաշք-ա, եւ շաւառն, եւ զանկ, չաղանա, իսկ փշմամբ եւ ճեռօք՝ որպէս սուրեան, եւ նաֆիր, եւ շուի, եւ տըկարկ, որ տփկն փէք եւ զանազան ձայն հանէ, նոյնակս եւ երգեհոնն»¹²:

¹¹ Զայնեղանակային համակարգ = modal system.

¹² «Նորին տէր Առաքելի հոգենորոգ հայրավետի վասն սահմանաց Դաւթի Քաղուածու քան» Մատենադարան, թիւ 1764 ճեռագիր, էջ 293: Նաեւ «Գիրք սահմանաց սրբոյն Դաւթի Անյաղը փիլիսոփայի՝ Հայոց իմաստափրի: Եւ ըստ ժամանակի արարեալ լուծումն սորին հոգեշան մնկնութեամբ տեսան Առաքելի նուամն վարդապետի ...», Մաղրաս, 1797, էջ 615: Տե՛ս ՆԻԿՈՂԱՅՈՒ ԹԱՀՄԻԶԵԱՆ, «Գրիգոր Նարեկացին եւ հայ երաժշտութիւնը Ե-ԺԵ դդ.», Երեւան, 1985, էջ 36, և ԱՐԱՄՄ ՔՈՉՈՐԵԱՆ, «Երաժշտական գործիքները Հայաստանում», Երեւան, 2008, էջ 142:

Առաքել Սիւնեցիի նուագարաններու այս ցանկը շատ կարեւոր է մեզի համար իր վաւերականութեամբ, որովհետեւ անհերքելի ապացոյց մըն է Հայաստանի մէջ ժ՞ - ժԵ դգ երաժշտական գործիքներու ընդհանուր պատկերին: Կարելի է աւելցնել, թէ Սիւնեցիի յիշատակութիւնը կրնայ ամբողջական Հայաստանի նուագարանային պատկերը չարտացողել, այլ միայն իր շրջապատի՝ հայրենի Սիւնիքի իրականութիւնը ըլլալ: Այս ենթադրութիւնը ո'չ թէ կը նուագեցնէ այլ, ա'լ աւելի կ'արժեւորէ մատենագիրի գրիչը:

Նաղաշ Յովնաթան

Շաւառը միշտակած է նաեւ իր հանրածանօթ տաղերուն մէջ, ժէ-ժԸ զարերու Սիւնիքի աշուղական արուեստի անուանի ներկայացուցիչ՝ Նաղաշ Յովնաթանը:

Նաղաշ Յովնաթան իր բազմաթիւ երգերուն մէջ արտացուած է այն ժամանակուան, իր ծննդավայր՝ Շոռովի կեանքի եւ կենցաղի մօտաւոր պատկերը: Այս երգերու կարգին է նաեւ «Տաղ բուն Բարեկենդանի»-ն, ուր հեղինակը կը նկարագրէ, որ ինչպէս Բարեկենդանը կը տօնէր Շոռովի ժողովուրդը: Տօնակատարութեան կը մասնակցէր նաեւ ինքը, հեղինակը, թէ՝ երգերով եւ թէ երգիծական բանաստեղծութիւններ ընթերցելով: Նշուած տաղի մէջ, ի միջի այլոց, կը խօսուի շաւառ նուագելու մասին, ինչ որ շատ թանկագին տեղեկութիւն մըն է ի նպաստ Արեւելէան Հայաստանի մէջ, յատկապէս Նախիջնեւանի մէջ, շաւառի դոյլութեան.

«Այսօր հագէ՛ք զումաշ, աղլազն,
Զարդարէ՛ք օթաղ եւ դարպասն,
Դուրս բերէ՛ք չինի, արծաթ ու թասն
Հիմի ածէ՛ք չօգուր¹³, շաւառն,
Պասին՝ չոր բոխի, քաբառն»¹⁴:

Այս յիշատակութիւնը նաեւ փաստ մըն է որ գործիքը յարատեւած է Առաքել Սիւնեցիի ժամանակաշրջանէն վերջ, մօտ

¹³ Զօգուր [chogur] = սագ: Մագումը թրքերէն չօցնի, բաղդատէ՛ արեւմտահայ Զէօկիւրեան [Chögüryan] մականունի արմատին հետ:

¹⁴ ՆԱ.ՂԱ.Շ ՅՈՎՆԱԹԱՆ, «Բանաստեղծութիւններ», Երեւան, 1951, էջ 175:

երեք դար, հասնելով Նազար Յովնաթանի օրերը։ Զմռնանք որ Սիւնիքը եւ Նախիջեւանը սահմանակից շրջաններ են։

Շաւառը «Սասունցի Դաւիթ»-ի մէջ

Շաւառի մասին շատ արժեքաւոր տեղեկութիւններ կը գըտնենք նաեւ հայկական ժողովողական ստեղծագործութեան ամենացայտուն յուշարձան «Սասունցի Դաւիթ» դիւցազնավէպի մէջ։

Խմմիւ խաթուն իր հետ բերած կնիկներուն,

Էղա ազապ աղջիկներուն,

եղա շաւար քաշողներուն ասաց.

- Շո՛ւա, շաւա՛ր քաշէք,

- Շո՛ւա, փողե՛ր փչէք,

- Շո՛ւա, թմրո՛ւկ զարկէք,

- Շո՛ւա, ձեր քաֆկիրնե՛ր բռնեցէք ձեր ձեռ,

- Խաղացէ՛ք, խորո՞ւ խաղացէք,

- Դաւիթ որ գա՛ ազապ տրզա է

կ'իրիշկի ձեզի, զարկ թո՛ւկ կը զարկի

Մելիք չի սպան։¹⁵

«Սասունցի Դաւիթ»-ի համահաւաք բնագիր

Մէրն էլ կը ժողովի քառսուն աղջիկ, քառսուն կնիկ,

Երկու ձեռք շաւար քեշող կը բիրի,

Երկու ձեռք նազարա-զուռնա կը բիրի.

Էղ աղջկտիրն ել խաղալու հապով կը բիրի¹⁶։

Մէրն էղա կնկտիրուն

էտա շաւար քեշողներուն կ'ըսի. - Շո՛ւ շաւար քեշէք:

Փուրը ամիրող. - Շո՛ւ փուղ փչէք:

Նաղարա զարկողքիրուն. - Շո՛ւ նաղարա զարկէք:

Աղջկտիրուն. - Շո՛ւ ծի քաֆկտիր բռնէք ծի ձեռ, խաղցէք¹⁷։

Թումաս Պետրոսեան, Մոկս

¹⁵ «Սասունցի Դաւիթ» (համահաւաք բնագիր), Երեւան, 1939, էջ 280։

¹⁶ ՄԱՆՈՒԻ Ա.ԲԵՂԵՍ. «Սասունցի Դաւիթ», Հասոր Ա. Երեւան, 1936, էջ 418։

¹⁷ Նոյն տեղը, էջ 435։

«Եկա՞ն, որ եկան զուռնա փչողներ,
 Եկան կո խարիր խազար խամար,
 Եկա՞ն, որ եկան նադարա զարկողներ
 Եկան կո խարիր խազար խամար,
 Եկա՞ն, որ եկան փող փչողներ,
 Եկան կո խարիր խազար խամար,
 Եկա՞ն, որ եկան դուդուկ փչողներ,
 Եկան կո խարիր խազար խամար,
 Եկա՞ն, որ եկան շաւեր քաշողներ,
 Եկան կո խարիր խազար խամար,
 Եկա՞ն, որ եկան դուժ զարկողներ
 Եկան կո խարիր խազար խամար¹⁸»

Թառօ կազարևան, Հայոց ձոր

2. Շաւառի նկարագրութիւնը

Շաւառը՝ նեղ եւ երկարաւուն նուագարան է, որ ըստ գիտական գասակարգման կը պատկանի շշաճեւ աղեղնալիններու ընտանիքին¹⁹, եւ իրօք իր արտաքինով շատ մեծ խցանով շիշի տեսք ունի: Գործիքը երեք հատուած ունի՝ իրան, վզիկ եւ գըլ-խիկ: Գլխիկը շրջուած սիրտի ձեւ ունի, ճակատը հարթ որ կ'աւարտի սրածայր. Այս մասը խորունկ է զրեթէ 8 սմ, ետեւը փորուած է ստեղծելով սնամէջ տարածութիւն, ականջները ուղղահայեց կը մտնեն հարթ ճակատէն եւ գուրս կ'ելլեն ետեւի փորուած պարագութեան մէջ: Լարերը նախ կը մտնեն գլխիկի հարթ ճակատի հմաքի մօտ գտնուող երեք փոքր անցքերէն եւ ետեւէն կ'ամրացուին ականջներուն: Գլխիկի ծաւալն ու խորութիւնը պատահական չեն, այլ ինչպէս պիտի տեսնենք, ունին գործառական նշանակութիւն:

Վզիկը կարճ է եւ միաձոյլ թէ՛ իրանին եւ թէ գլխիկին:

¹⁸ Նոյն տեղը, էջ 1054-1055:

¹⁹ Շշաճեւ աղեղնալին - անգլ. bottle shaped fiddle.



Ժաւառակակից համշենահայոց
շատան և բամենի
(Բէմենի, և Բնմենա) ²⁰



Ժապաևակի տեղադրումը շատան
մնծածաւալ գլխիկին վրայ

Շաւառի գլխիկը ինքնին առեղծուած մըն է, որովհետեւ եթէ դիմենք բաղզատական գործիքագիտութեան, պիտի տեսնենք թէ արեւելքի մշակոյթներուն բնորոշ են ականջակալին եզրագիր, այսինքն կողմնակի ամրացուած ականջներ, ինչպէս քամանչան, քամանին, նոյնիսկ միջնադարեան Դուինի ջութակը: Իսկ արեւմուտքի, իմա՝ Եւրոպայի բնորոշ են ճակատին ուղղահայեաց ականջներ եւ շաւառին պէս շրջուած սիրտի ձեւով գլխիկ: Եւրոպայի մէջ, միջնադարուն, ամէն կողմ կը վիտային շաւառի գլխիկի նման գլխիկ ունեցող բազմազան լարայիններ՝ ջութակին փոքր գործիքներէն մինչեւ թաւ ջութակի չափերը գերազանցողներ: Շաւառի գլխիկը, ինչպէս տեսանք, ունի գոր-

²⁰ Թիւ 1, 3, 4, 5, 6, 9, 10 լուսանկարները տրամադրեց Երեւանէն՝ Համշենա- չայութեան ինդիքներով գրաղող բանակը, «Զայն Համշենական» թերթի գլխաւոր խմբագիր, «Համշէն» Հայրենակցական միութեան փոխախազական լիրուկ, Վարդանեանը:

ծառական նշանակութիւն, առանց այս յարմարանքի անկարելի է ձեռնկախ դիրքով նուագել: Պալքաննեան լիրան ալ նոյն դիրքով կը նուագեն, բայց գլխիկը չունի շաւառի խորութիւնը, բաւական տափակ է, ինչ որ կը սահմանափակէ նուագողի շարժումները: Զարմանալին այն է որ Եւրոպական միջնադարեան ջութակներու գլխիկները աւելի կը նմանին շաւառին, քան պալքաննեան լիրային, որ ներկայ էր Ռուսաստանէն մինչեւ Սպանիա: Նաեւ պէտք է աւելցնել, թէ Եւրոպական գործիքները վաղուց կորսընցուցած են (եթէ երբեւից ունեցած են) մեծածաւալ գլխիկի գործառական նշանակութիւնը, պարզապէս նուագելու այլ դիրքերը գործադրելու պատճառաւ: Այս գործիքները կը նուագէին կամ ուսագիրք²¹ կամ ոտնագիրք²², իսկ մեծածաւալ օրինակները դարձած էին յենաձողակիր:

Որն է կապը շաւառի եւ միջնադարեան Եւրոպական ջութակներու միջեւ՝ դեռ կը մնայ անպատասխան, սպասելով յետագայ ուսումնասիրութեանց:

Նեղ եւ երկարաւուն արձագանդարանի վրայ կը գտնենք ութիւնը ձայնադարձման անցքեր կամ ձայնադարձիչներ, չորսը հնչերեսի²³ վրայ, չորս ալ կողքերը եւ երկու հատ ալ փակածածեն ձայնադարձիչներ, նոյնպէս հնչերեսի վրայ:

Աղեղը

Աղեղնափայտը բաւական կոր է եւ ծայրէն յաճախ կը կախէն բոժոժները: Հին շաւառներուն աղեղի երկարութիւնը 50-55 սմ էր իսկ ժամանակակից գործիքներունը 68-70 սմ: Ներկայիս կիրառութեան մէջ է աղեղնափայտի ուղղիղ տեսակը, պահպանելով միւս առանձնայտկութիւնները:

Աղեղը բռնելու եղանակը բնորոշ է արեւելքի ոտնագիրք աղեղնայիններուն, այսինքն ձեռքը տեղադրուած է աղեղնափայտի տակը եւ մատներու օգնութեամբ կը կատարէ մազերու պրկման կարգաւորում:

²¹ Ուսագիրք = իստալ. "a braccio" (միջազգային երաժշտագիտական եղր):

²² Ունագիրք = իստալ. "a gamba" (միջազգային երաժշտագիտական եղր):

²³ Յննաձողակիր = անգլ. spiced - ֆր. à pique.

²⁴ Հնչերես = անգլ. soundboard - ֆր. table d'harmonie.

Կատարողական առանձնայալիութիւններ

Ներկայիս, շաւառնահարը երբ նստած է աթոռի վրայ, նուազարանը կը տեղադրէ ձախ ոտքի վրայ՝ ծունկէն քիչ մը վեր կամ իրարու մօտեցուցած երկու ոտքերու միջեւ։ Երկու դէպքերուն ալ, գործիքը բոլորովին ուղղահայեաց չէ այլ թեթեւօրէն թեքուած դէպի ձախ եւ դէպի ետ, այսինքն նուազարանին վերի ծալրամասը աւելի մօս է նուազածուի մարմնին՝ կուրծքին, քան վարի ծալրամասը, որ անշարժացած է երկու ծունկերու միջեւ։



Արիազիայի Գանքիադի (այժմ Ցանդրիազ) աւանի հայկական պարի համոյքը:
Խումբի դեկավար եւ նուազածու Անդրանիկ Զապունեան (1980):

Շաւառի կատարողական ամենահետաքրքրական յատկութիւնը կը բացայացուի, երբ նուազածուն կը գտնուի կանգնած, այս վիճակին գործիքի դիրքն է ձևով։ Այս դիրքը գործիքը

նուագելու հիմնականն է եւ պայմանաւորուած է գլխիկի կառուցուածքի առանձնայատկութեամբ: Կատարողը նախ ձախ դաստակէն կ'անցընէ զունաւոր ժապաւէնը, յետոյ նոյն ձախ ձեռքի բթամատով եւ ցուցամատով օդակ մը կը կազմէ վզիկի շուրջ՝ գրկելով զայն ճիշտ գլխիկի տակէն: Գլխիկի ծաւալն ու խորութիւնը արգելք կը հանդիսանան եւ չեն թողուր որ գործիքը սահի դէպի վար, այսպէս շաւառը կը մնայ կախուած դիրքով առանց որեւէ տեղ կոթնելու: Միայն այս պարագային է որ կը պարզուի մեծածաւալ գլխիկի ունեցած գործաւական նշանակութիւնը: Այս հանգամանքը շատ կարեւոր է, որովհետեւ աւանդաբար կատարողը անընդհատ շարժման մէջ է, իր քայլերով կը հետեւի պարողներուն, ստեղծելով այն տպաւորութիւնը որ ի՞նքն ալ կը պարէ:

Երբ գեռ հայերու կենցաղին մէջ տարածուած չէր «արեւմտեան աթոռ»-ի գործածութիւնը եւ ժողովուրդը կը նստէր զետինը, գորգերու կամ փսխաթներու վրայ ծալապատիկ, շաւառը կը նուագէին նոյն աւանդական կախովի դիրքով եւ ոչ թէ ոտնադիրք:

ԶՈՒԳՈՐԾՈՒԹԻՒՆՆԵՐ

Շաւառը ընդհանրապէս միայնակ կը նուագեն, առանց ուրիշ նուագարանի ընկերակցութեան թէ՛ երգելու պարագային եւ թէ բացօթեայ չուրջպարեր կատարելու միջոցին: Որոշ պարագաներու, երբ բացօթեայ տօնակատարութեան մը առթիւ, շատ մարդ հաւաքուած է եւ հաւաքոյթը զանգուածային բնոյթ կը ստանա՝ 2, 3 կամ աւելի շաւառներ կը միանան եւ միասին կը նուագեն երաժշտութեան հնչողականութիւնը զօրացնելու նպատակով:

Պոնտահայերը երաժշտութեան հնչողականութիւնը զօրացնելու նպատակով կը դիմէին նաեւ այլ նուագարաններու մասնակցութեան, ինչպէս՝ զուռնա, թմբուկ (հմշ. տավուլ – davul), պարկապուկ (հմշ. տիկ – dig) կամ այս նուագարաններու տարբեր զուգորդումներ:

Արեւմտահայոց մօտ գրեթէ ամէնտուրեք տարածուած նուագախումբի գործիքներու կայտն համակցութիւնն էր շաւառ – սազ – տէֆ, որ մեզի կը յիշեցնէ արեւելեան Հայաստանի սաղանդարական նուագախումբի կազմը՝ բամանչա – բառ – դափ:

Մեծ քաղաքներուն մէջ կարելի էր նաև հանդիպիլ այլ համակցութիւններ, ինչպէս էրզրումի մէջ, ուր հին աւանդական խուժը կազմուած էր շաւառ - սազ - սանթուր համակցութեամբ: Գրեթե նոյնը կարելի է բաել Երզնկացի պարագան:



Երեւանի «Նոր Համշէն» ազգագրական պարի համոյքի երաժիշտներ՝ ձախին Ռոբիր Մովսիսյան (խուժի դիկայար) և աջին Նշան Ֆեմաննես (1985):

Այս նուագարանը շատ լաւ կ'ընկերանայ մարդկացին ձայնին, այդ պատճառով շատ կ'օգտագործէին ժողովրդական երգիչները եւ աշուղները:

Հետաքրքրական է այն պարագան երբ շաւառով պարեր կը նուազեն, ստացուած երաժշտութեան խլացուցիչ չըլլալը առիթ կու տայ եղանակը համալրել երգով: պարզ է որ նոյն ինքն նուազողն է որ կ'երգէ, մինչ ներկաները կը պարեն, եւ ինչպէս մատնանշեցինք, շաւառի կառուցուածքային առանձնայատկութիւններու չնորհիւ, ինքն ալ անընդհատ շարժման մէջ է, ստեղծելով այն տպաւորութիւնը որ ի՞նքն ալ կը պարէ:

Հայերէն խօսակցական լեզուի մէջ ընդունուած է ժողովրդական նուագարաններու աւանդական դարձած կազմը անուանել

«Ճեռք»: Ջեռք հասկացութիւնը կը նշանակէ «ժողովրդական երաժշտութիւն արտադրող միաւոր» անկախ կազմի քանակէն։ Օրինակ «մէկ ճեռք սազանդար» կ'անուանէին արեւելահայերը այն խումբը, որ կազմուած էր՝ «մէկ բամանչա, մէկ քառ, մէկ դափ եւ մէկ նաղարայ»։ Նոյնպէս «մէկ ճեռք գունաչի» ըսելով կ'ակնարկէին այն խումբին, որ երբ նուագէր բացօթեայ, կազմն էր՝ երկու գուռնա եւ մէկ դհու եւ երբ նուագէր փակօթեայ՝ երկու դուդուկ եւ մէկ դհու²⁵։

Երբ իսուքը շաւառի մասին է՝ «մէկ ճեռք շաւառ» կամ «մէկ ճեռք շաւառ բաշող», ամենայն հաւանականութեամբ խոսքը միայն մէկ գործիք / նուագածուի մասին է։

Կատարելագործում

Աւանդաբար, չնչին բացառութիւններով, նուագողը ինքն էր իր նուագարանի պատրաստողը։ Ինքնաշէն այս գործիքները, համեմատած ներկայ նուագարաններուն, աւելի նեղ են ու կարճ, չնչողութիւնը ցած։

1960-ական թուականներէն սկսեալ Հիւսիսային Կովկասի հայ երաժիշտներու մաս մը սկսաւ խորանալ եւ մասնագիտանալ միայն շաւառ եւ քեմոնա պատրաստելու գործին ... Ազդ թուականներուն է որ կը սկսի նաեւ այս գործիքներու կատարելագործման աշխատանքները, որ պայմանաւորուած էր լարային այլ գործիքներու, առաջին հերթին՝ ջութակի մրցակցութեամբ։

Շաւառի եւ քեմոնայի որակի բարեկաւման գործերը իիսս արդիւնաւէտ եղան չնորհիւ նուագարանագործ վարպետներ՝ Յակով Քոսեանի (Աղլերի լրջ. Վեսյոլյովէ գիւղէն), Զաւէն Աւենեանի (Աղլեր քաղաքէն) եւ երաժիշտներ՝ Անդրանիկ Զապունեանի եւ Արտաւագդ Խաչարեանի (երկուքն ալ Արխագիայի Գագրա լրջ. Գանթիադի գիւղէն) համատեղ որոնումներուն։

Այսպէս ստեղծուած նուագարաններու չափերը աւելի մեծ են, չնչողականութիւնը աւելի զարգացած, իսկ շինուածքը աւելի նրբագեղ։

²⁵ Մէկ գուռնան եղանակը նուագող, միւսը ձայնասութիւնը կասարող։ Նոյնն էր դուդուկին պարագան։



Նուագարանագործ վարպետ
Յակոբ Քոսեան



Նուագարանագործ վարպետ
Զաւեն Աւենան (1981):

Տասներկու լարանի «Քամանի»-ն

Շաւառին գուգահէռ գոյութիւն ունի այլ աղեղնալարային նուագարան մը՝ Քամանի-ն, որ արտաքին տեսքով շատ նման է նախորդին, մասնաւորապէս արձագանդարանը զրեթէ նոյն կառուցուածքը ունի: Ցետեղեռնեան շրջանին Հայաստանի մէջ, այս երկու գործիքները քիչ զործածուղներու կարգին անցան եւ զրեթէ զործածուղենէ զաղրեցան ի նպաստ քամանչային, որ դասաւանդուելով բարձրագոյն երաժշտական ուսումնարաներու մէջ, տիրացաւ իշխող աղեղնայինի դիրքը:

Քամանին երեք հատուած ունի՝ իրան, զգիկ եւ զլիսիկ: Արձագանդարանը նեղ ու երկարաւուն է, չեղակի կողերով, զգիկը շատ կարճ: Հնչման երեսը, շատառին պէս ունի ութ կլոր ձայնադարձման անցքեր կամ ձայնադարձիչներ, չորսը հնչերեսի վրայ, չորս ալ կողքերը եւ երկու հատ ալ փակագծածեւ ձայնադարձիչներ նոյնպէս հնչերեսի վրայ:

Քամանին ունի մեծածաւալ զլիսիկ որ կազմուած է երկու հատուածէ՝ ականջակալը եւ ծայրամասային զարդը: Գլխիկի մեծութիւնը տրամաբանական է, որովհետեւ իր վրայ կ'ամրանան զործիքի 12 լարերը, փաթթուելով նախ ականջներուն: Գլխիկը

դէպի վեր աստիճանաբար կը նեղնայ եւ վերջապէս կ'աւարտի մեծ գալար զարդով, որ ի տարրերութիւն ժամանակակից ջութակի ընտանիքի նուագարաններուն, չունի անոնց ընորոշ խը խունջաձեւ ոլրապոյտը այլ պարոյկաձեւ է: Քամանիի այս մասը մեզի կը յիշեցնէ հայկական միջնադարեան մանրանկարչութեան գանազան օրինակներու մէջ երեւցող կարգ մը նուագարաններու գլխիկի վերջաւորութիւնները:



Աւանդական (հին) ժամանի մը կողմէն դիտուած, որ յատակօրէն կը նշմարուի իւրայտուկ գլխիկը, պարոյկաձեւ վերջաւորութեամբ: Գլխիկի նրկարութիւնը մօտաւորապէս արձագանքամի կըսին չափ է:

Աշուղ Զիւանի
աւանդական ժամանիկով:

Շատ հետաքրքրական է քամանիի ձայնադարձիկ լարերու տեղադրութիւնը: Պարզ լարերը եւ ձայնադարձիկ լարերը կ'ամրանան մեծածաւալ ականջակալին, մինչ պարզ լարերը մատնա-

դաշտի վրայ կ'ելլեն ձայնաղարձիկները կը մտնեն մատնադաշտի տակը մասնաւոր պատրաստուած անցքի մէջ: Այս անցքը կ'երկարի վզիկի երկարութեամբ եւ բաց է թէ վերի ծայրը ինչպէս նաեւ փարի ծայրը, իսկ կողքերը ունի եզրաղիք «պատեր», որոնց վրայ տեղադրուած է մատնադաշտը: Ձայնաղարձիկ լարերը անցքի վարի բացուածքին ունըս կ'ելլեն եւ կ'երկարին լեզուակի տակէն, կ'անցնին յենակի միջնամասը եղած ամէն մէկ լարի համար յատուկ կլոր անցքին եւ վերջապէս կ'ամրանան լարապահի տակ: Պարզ լարերը կ'երկարին մատնադաշտ լեզուակի վրայով կը կոթնին յենակի վրայ եւ կ'ամրանան լարապահի վրայ: Հին ժամանակ քամանիի լարերը աղիքէ էին իսկ ձայնադարձիկ լարերը մետաղէ, հետզհետէ ամրող լարակազմը մետաղէ լարերով փոխարինուեցաւ:

Քամանին շատ տարածուած էր նաեւ Կապագովկիոյ յոյներու մէջ որ զայն կ'անուանէին **Կերանէշ-կեմանէ**: Այս գործիքը նաեւ բաւական տարածում ունէր Սեւ Ծովու ափամերձ յունական բնակչութեան մէջ, մասնաւորաբար արեւմտեան շրջանները՝ Օբառ, Կիրասոն, եւ ալլն: Հայ եւ յոյն բնակչութեան բնաջրնջմամբ կամ արտաքսումով՝ քամանին գրեթէ անհետացաւ իր բընօրրանէն:

Ի տարբերութիւն շաւառի, քամանին չհրապուրեց թուրք բնակչութիւնը եւ շատ քիչ տարածում դտաւ: Նոյնիսկ ներկայիս հազուազիւս են այս գործիքը նուրագողները:

Հետեւելով յունականին, թուրքերը կեմանէ կ'անուանեն քամանին:

Ինչպէս հայերը տարագրութեան ու գաղթի ժամանակ իրենց հետ ատրին այս գործիքները իրենց նոր հայրենիք հանդիսացող Հիւսիսացին կովկաս, այնպէս այ 1923 թուրքիոյ յոյներու արտաքսումով՝ քամանին մտաւ Ցունաստան, ուր ժամանակի ընթացքին առաջ եկան չնորհալի երաժիշտներ:

Հիւսիսացին կովկաս հաստատուած պոնտահայերը եւ մասնաւորապէս համշէնահայերը քամանին կ'անուանեն քեմոնա որ շատ տարածուած գործիք մըն է այդ համայնքներուն մէջ: Նուրագանագործ վարպետներ՝ Յակոր Քոսեանը եւ Զաւէն Աւճեանը եւ երաժիշտ՝ քեմոնահար Արտաւագդ Խաչարեան-ը, համագործացութեամբ 60-ական թուականներուն կատարելագործեցին քեմոնան որ 30-50-կան թուականներուն գրեթէ դադրած

էր գործածուելիք: Շնորհիւ այս գործունէութեան քեմոնայի գործածութիւնը նոր թափ ստացաւ եւ կորուստէ փրկուեցաւ:

Ներկայիս համշէնահայերու քամանին՝ քեմոնան կրած է ջութակի ոլորուն գլխիկի ազգեցութիւնը: Ժամանակակից նուագարաններու գլխիկը կ'աւարտի զալարապտոյսով: Գլխիկը նաեւ համեմատելով հին գործիքներուն աւելի կարճած է, նկատի ունենալով որ ժամանակակից քեմոնաները ունին միայն 4 լար: Ժամանակակից քչմէնչէն ու քեմոնան ունին գրեթէ նոյն երկարութիւնը միայն այս վերջինը թեթեւօրէն աւելի երկայն է եւ արձագանգարանը աւելի լայն, ինչ որ կ'ազդէ հնչողութեան վրայ: Ներկայ քեմոնան չորս լարանի թաւ քչմէնչէ մըն է:

Ցանկալի է որ ապագային համշէնահայոց գործիքը «վերատիրանայ» իրեն բնորոշ ձայնադարձիկ լարերուն, որոնք ակնյայտօրէն նուագարանը պիտի օժտեն իւրայատուկ եւ ինքնատիպ հնչերանդով²⁶:

«Քեմոնանի աւագ սերնդից էր Հովրարձ (Համբարձում) Խաչիկեանը, որի ֆեմոնան ուներ 9 լար: Նուագում էր միայն մեղմ ու հանդարտ մնդելիներ: Նոյն ժամանակի ֆեմոնանիներից էր և Սողոմոն Զապունեանը որի ֆեմոնան ուներ 7 լար: Սողոմոնը վարպետ նուագող էր: Կրտսեր սերնդի ֆեմոնանիներից են Արտաւազդ Խաչարեանը, Օհաննես Քիւլեանը, Արքուր Փաշեանը և ուրիշներ: Արտաւազդ Խաչարեանը նաև վարպետ ջուրակահար է: ... Արտաւազդն ունի հոգերով ձայն, նաև երգեր է, յօրինում: Կատարում է ժողովրդական ու աշուղական երգեր՝ Զիւանու, Սայար Խովա, Հաւասի: Տեղի ինքնագործ թատերախմբերում խաղացել է Աշուղ Ղարիբ, Պըլլը Պուղի, Լեյլի-Մեջլում, Սոս և Վարդիքեր ներկայացումներում, որոնցում հանդէս գալով նուագով ու երգով արժանացել է հաղիսատեսի ընթիւմ ընդունելութեանը: Լինելով Համշէնահայ Մշակութային Միաւորման անդամ, մասնակցել է 'Հըմշէցիի' (Համշէցիի) գեղարուեստական խմբի ելոյթներին թէ՝ տեղի ակումբներում եւ թէ՝ Հայաստանում:

Արտաւազդ Խաչարեանը ի ծնէ երաժշտութեան մարդ է: Մի անգամ զրոյցի ժամանակ ասաց. 'Որքան էլ յոզմած, որքան էլ խոռվի մէջ լինեմ, այնուամենայնի ես պէտք է մինչ անկողին մտնելս նուագել':²⁷

²⁶ Հնչերանգ = timbre.

²⁷ Ա.ԴՐԱՍ.ՆԻԿ ԶԷՅԹՈՒԽՆԵԱՆ, «Համշէնահայերի նուագարանները», Կուրտուրաւորական աշխատանք, թիւ 8, 1985, էջ 18-26.



Երաժիշտ
Անդրամիկ Զապունեան
(Հայատ-քայլչէ)



Երաժիշտ և նուագարանազորձ
Յակոբ Քոսեան
(Բամամի-Քեմոն)

3. Շիռք և սխալ տեղեկութիւններ

Անահիտ Ցիցիկեան

Շաւառի մասին շփոթ տեղեկութիւններ կը հաղորդէ Անահիտ Ցիցիկեանը իր «Հայկական աղեղնային արուեստը»²⁸ կոֆորդային գրքին մէջ. Դժբախտաբար գրքի այս գլուխը իրբեւ աղրիւր կօգտագործեն, ի միջի ալլաց, զանազան բարձրագոյն երաժշտական ուսումնարաններու եւ կոնսերվատորիաններու աշակերտները իրենց ուսումնասիրութիւնները կամ աւարտաճառերը պատրաստելու համար, այդպէս այս տեղեկութիւնները կը բագմանան եւ կը տարածուին շարունակարար:

²⁸ Ցիցիկեան Աննա Հայրապետիս, «Հայկական աղեղնային արուեստ», Երևան, 1977,

Հեղինակը «Քեմանի» անունը կ'օգտագործէ թէ շաւառ եւ թէ քամանի նուագարաններու համար, զորս կը համարէ տարատեսակներ:

«...Կը կամենալիիք Ձեկը Հայաստանում տարածուած Քեմանի գործիքը: ... Այդ գործիքի տարատեսակներից մէկը բացի արեւելեան գծերից, ունի նաև Արևուտումի գործիքներից յատուկ գծեր՝ հարթ, ուղղահայեաց ականջներով գլխիկ, ձայնադարձման՝ փակագծերի ձեւ ունեցող անցքեր, այսինքն՝ արեւմտաեւրոպական ֆիելիի տիպական գծերը:

Գործիքագիտուրեան վերջին տուեալները ցոյց են տալիս, որ նման գործիքն արաբները ամուսել են յունական ջուրակ: Սա տարածուած էր 10-րդ դարում»²⁹:

«Յունական ջուրակ»-ը եւ «Քեման»-ին ըստ Անահիտ Ցիցիկեանի սխալ պատկերացման

Հեղինակը «յունական ջութակ» անունը կ'օգտագործէ հետեւելով հին արաբական աղբիւրներու **կամանյա րամի** անուան, որ դժբախտաբար այլ գործիք մըն է, ժամանակակից պալքանեան լիրա³⁰ նուագարանը: Ներկայիս տարածուած է Յունաս-

²⁹ Ցիցիկեան Աննա, Աննական պատկերակություն, հայ. աշխ. էջ 20:

³⁰ Ժամանակակից պալքանեան լիրա-ն տարածուած է Պալքանեան թերակղզիի երկիրներուն մէջ՝ Յունաստան, Պուլկարիա, Խորվաթիա, Մակեդոնիա, եւ այլն:

- Յունաստան - գործիքի հիմնական անունը լուրա - lyra - լիրա է, որոշ ժողովական շրջանակներու մէջ տարածուած է Պօլիտիկ լուր - Politiki lyra - Փաղաքի լիրա այսինքն կոստանդնուպոլսյ լիրա անունը՝ Երաժշտագէտները Կրηտիկ լուրա - Kritiki lyra - Կրիտական լիրա կ'անուանեն զայն որովհետեւ չափ տարածուած է և ձևով մը խորհրդանիշ զարձած կրետէի եւ Եփէտական ծովի զանազան կղզիներու մէջ: Մայրցամաքային Յունաստանի մէջ միայն կը գտնուի Թրակիոյ մէջ ուր այս տարբերակը ծանօթ է լուսնա - luna անուամբ, մինչ մասնագէտները Թրակիոյ լուսնա - Thraci kiki lyra - թրական լիրա կ'անուանեն զայն:
- Պուլկարիա - գործիքի ընդհանրական անունը Շադուլկա - g'dulka է (նաև Շադուլկա - gadulka կամ ցադուլկա - gadulka) եւ կ'առանձնանայ ընդհանուրէն ձայնագրձիկ լարեր ունենացու առանձնաբառութեամբ:
- Խորվաթիա - տարածուած է Խալմատիա շրջանը lijerica անուամբ:
- Մակեդոնիա - ծանօթ է կեմենե եւ ցւուա անուամբ:

տան, Պուլիկարիա, Խորվաթիա, Մակեդոնիա, Խոսախոյ Հարաւա-
յին շրջանները եւ Թուրքիոյ մէջ, մանաւանդ արեւմտեան նա-
հանգները, այսպէս կոչուած «թրքական դասական երաժշուո-
թիւն» կատարող նուազախումբերու մէջ։ Այս գործիքը, ինչպէս
կ'երեւի նկարի մէջ, ոչ մէկ կապ ունի Յիշիկեանի գիրքի մէջ
ներկարացուած «յունական ջութակ»-ի հետ, որով անձիւն կը
դառնայ նաեւ հեղինակի այն հաստատումը որ՝

«Եթէ յունական ջութակը համեմատենք Քեմանիի հետ,
տարբերութիւն չենք գտնի»


Այս սխալը յառաջացած է կամանյա բարու հասկացութիւնը
իրեւ յունական ջութակը՝ թարգմանելէն թէ՝ *Sachs*-ի եւ թէ
ուրիշ հեղինակներու կողմէ, որովհետեւ դիտականօրէն ճշգրիտ
չէ, մանաւանդ շփոթութիւն կը ստեղծէ ներկայ յոյներու եւ
պատմական բիւզանդական շրջանի յոյներու միջեւ։ Գործիքի
ճշգրիտ թարգմանութիւնը՝ «քիւզանդական ջութակ կամ բիւզան-
դական լիրա»³¹ է, այսպէս անմիջապէս թիւրիմացութիւններէ
գերծ կը մնանք։

Նկատի պէտք է ունենալ որ Կոստանդինոս Կայարը 330
թուականին Բիւզանդիոն քաղաքը հիմնեց՝ զայն նոր Հռոմ՝ “Ro-
maia” անուանելով։ Այս անուանումէն յառաջացած է “Rūm”
անունը որ գործածած են արաբները նշանակելու համար Բիւ-
զանդական Կայսրութիւնը եւ բիւզանդացիները։ Այս անուանու-
մէն յառաջացած է նաեւ հայերէնի «հոռոմ» եզրը։

• Խոսլիա - տարածուած է երկրի հարաւային Reggio Calabria շրջանը, տեղ-
ւոյն հնագոյն յունական համայնքի նեղ շրջանակի մէջ։ Մանօթ է lira di Ca-
labria անուանմբ։ *Տե՛ս՝* Leydi Roberto, “Musica popolare a Creta”, Milano, 1983,
pg. 97-134.

³¹ Պալբանեան թերակղղիէն ոչ շատ հեռու կը գտնուին Ռէքրանիան եւ Շուն-
սաստամբ որոնք անցեալին ըսդգրկուած էին բիւզանդական մշակութային
ապդեցութեան որորուին մէջ։ Այս երկիրներու ժողովրդական շրջանակներուն
մէջ ալ տարածուած է պալքանեան լիրայի տեղական տարրերակ մըր, որ կը
կոչուի ցուօք (ռուս. гудок, ուքր. худок), զժրախսարար շատ քիչ տարա-
ծուած րլալուն գործածութենէ գաղրելու վասանդի առջեւ։ Կը գտնուի։ Վե-
րոյիշեալ նուակարանէն կը գտնէնք Նովգորոդի թանգարանին Հազուագիւտ
ցուցանմոցներուն կարգին, Հնագէտաներու կողմէ պեղուած եւ գրեթէ ան-
գնաս արքանակը կը թուարուի քթ զարդ։ Պարզ է թէ այս գործիքը
բիւզանդական լիրայի պահպանուած ամենաշին սմուն է։

Մելճուք թուրքերը *Փոքր Ասիան գրաւելչ ետք Ռում*, այսինքն Բիրզանդիա անունը շարունակեցին գործածել իր աշխարհագրական իմաստով, այսինքն «Անատոլիա» հասկացութեամբ: Օրինակ՝ «Ռումի Սուլթանութիւն», «Ճալալետտին Ռումի», եւ այլն:



«Յունական ջուրակը» և Ա. Քիմանին ըստ Ս. Ասահիս Ցիցիկիսիմի սխալ պատկերացման

Պայթանեան լիրան և շաւառը

Իսկ kamānjā rūmī- ինչպէս յունա-բիրզանդական մշակոյթի այլ տարրեր ընդգրկուեցաւ հետպհետէ կազմաւորուող այսպէս կոչուած «քրթական դասական» երաժշտութեան մէջ: Ներկայիս ծանօթ է կեմենչ - քէմէնչէ անուամբ, իսկ զանազանելու համար այլ քէմէնչէներէ շրջանառութեան մէջ մտած են շարք մը լրացուցիչ անուանումներ՝ fasıl kemençesi (այսինքն ֆասըլ-ներնուազելու քէմէնչէ) կամ klâsik kemençesi (այսինքն դասական քէմէնչէ) կամ armudi kemençesi (այսինքն տանձաձև քէմէնչէ) կամ վերջապէս tırnak kemençesi (tırnak = եղունգ, այսինքն եղունգներով նուազուող քէմէնչէ) որոնք կը գործածուին երաժտասէրներու եւ մասնագէտներու կողմէ, ինչպէս նաև գիտահանրամատչելի գրականութեան մէջ:

Ցիցիկիսան նաև մէջբերումներ կատարած է Ն. Ա. Պրիվալովի պատմա-ազգագրական հետազոտութիւններէն, ուր կը կարդանք:

«Այս գործիքը,- չարւնակում է հեղինակը,- կրչում է յունական ջութակ եւ հանդիպում նմէ Սեւ Ծովի ափին ու Կովկասում»³²:

Ակներեւ է թէ հեղինակը «յունական ջութակ» ըսելով կ'ակ-նարկէ շաւառին, տալով նուագարանին ներկայիս տարածուած շրջաններուն ճիշտ աշխարհագրական տուեալները, որոնք կը փաստեն թէ թիւրիմացութեամբ այլ աղեղնայինի մասին չէ իր խօսքը: Իսկ «յունական ջութակ» ոչ ճշգրիտ յորջորջումը պէտք է ենթագրենք որ պայմանաւորուած է այս գործիքը Պոնտոսի յոյներու կողմէ գործածուելու իրողութեան իրը արգասիք: Չմոռնանք որ երկար ժամանակ շրջանառութեան մէջ եղած երաժշտակիւակն նիւթերու մեծամասնութիւնը, շաւառը կը ներկայացնէին իրեւ Պոնտոսի յոյներու մշակութավին առանձնայատկութիւն, զիտակցաբար կամ անդ զիտակցաբար անտեսելով անորտեղական երեւոյթ ըլլալը՝ այսինքն Պոնտոսի գրեթէ բոլոր աղութիւններու կողմէ գործածուելիլ:

Ցիցիկեան իրարու խառնած է Պրիվալովի արդէն ոչ ճշգրիտ այս կայսերական ջութակ» (իմա՝ հայ. շաւառ – յուն. κεμεντζεս – թուրք. karadeniz kemençesi) անուանումը, հին արաբական կամանյար լրաց (իմա՝ «քիւզանիական լիրա»-յի) նիւթերը, այս բոլոր կապելով հայկական «Քեմանի»-ին, անուն մը որ հեղինակը կը գործածէ թէ՛ շաւառի եւ թէ քամանիի համար:

Մեր կողմէ «պալբաննեան լիրա»-յի վրայ ծանրանալու նպատակն է վերջնականապէս ապացուցել որ այս գործիքը ոչ մէկ առնչութիւն ունի հայկական աւանդական նուագարաններու հետ եւ մանաւանդ որ բոլորովին տարրեր է թէ՛ շաւառէն եւ թէ քամանիէն:

Գարեգին Լեւոնեան

Շաւառի մասին անորոշ տեղեկութիւններ կը հաղորդէ նաեւ Գարեգին Լեւոնեանը, նախորդներուն պէս իրարու հետ շփոթելով քանի մը բոլորովին տարրեր նուագարաններ, զարմանալիօրէն բոլորն ալ կը ներկայացուին տամպուրա անուան տակ՝ թէ շաւառը, թէ սագատիակ թամբուրան եւ թէ օսեթական ֆանցը:

³² Привалов Н., "Гудок, древнерусский музыкальный инструмент в связи смычковыми инструментами других стран". С. Петербург. 1904. стр.10. Տե՛ս Ցիցիկեան Աննա Ալիքի աշխատանքը, էջ 20.

«Տանպուրա, դամբուր, ամբուրա - սա մի լարական նուագարան է, որ արդէն պատկանում է շուրակի դասակարգին. մեր միջեւ մինչ այժմ յիշած գործիքները ածում էին մատներով կամ կտնողով ու մուրթիքներով քափելով, իսկ այստեղ առաջ է գալիս աղեղը: Թիւրքիայի հայ աշուղների մէջ մեզ պատահել է տեսմել տամպուրա նուագելիս: Թիֆլիսում եւ այլ կովկասահայ ժաղավներում Տաթկահայաստանից գարթած պոնջիների «օգոս»ների մօտ էլ կարելի է դեռ եւս տեսմել այդ գործիքը»:

Լեռնեանի գործը ընդհանրապէս շատ տեղեկութիւններ կը պարունակէ, մանաւանդ արժէքաւոր են որոշ տուեալներ, որոնց ինք ականատես եղած է, բայց եւ այնպէս պէտք չէ կուրօրէն հետեւիլ իր գրութիւններուն որովհետեւ տեղ-տեղ սպրուծ են որոշ սիսալներ, նոյնիսկ երր կը ներկայացնէ քամանին, գործիք մը որ կ'օգտագործէր իր հայրը՝ աշուղ Զիւանին (Սերովիչ Լեռնեան).

Քեամանին արդէն զուտ եւրոպական նուագարան է, տիեզերահոչակ ջուրակի, սկրիպկայի մի հին տեսակը: Այս գործիքը թիչ է ծանօթ եղել հայ աշուղներին, այն եւս Պոլսի, Զմիւննիայի աշուղներին: Սա նշանաւոր գործիք է ոչ սազի ժողովրդականութեամբ, այլ, եթէ կարելի է այսպէս ասել, իր պատկառելիութեամբ, իւր սօլիդ դիրքով: Սուլթանների, փաշանների, ամիրանների ու բէզերի պալատում ու ապարանքում հայ աշուղն յայտնուել է Բևամանելով: Թափառական շըրջիկ աշուղների ձեռքը չէր ընկած, միշտ մնալով քարաք' թեամանը երկար ժամանակ դեռ անծանօթ եր ժողովրդական ուաճկական խաւերին: Քեամանով սկսեց իւր աշուղութիւնը մեր ժամանակակից յայտնի աշուղ Զիւանին, որ մի նորութիւն եր կովկասեան աշուղների մէջ³³:

Այստեղ նորէն շփոթ առաջացած է «պալքանեան լիրա»-յի եւ քամանիի միջեւ: Շատ պարզ է որ «Սուլթանների, փաշանների, ամիրանների ու բէզերի պալատում ու ապարանքում» ժամանաւանդ «...Պոլսի, Զմիւննիայի ...» մէջ կը նուագէին ոչ թէ քամանի այլ թրքական դասական երաժշտութեան յատուկ fasıl կեմենչեսի այսինքն պալքանեան լիրա-ն:

³³ ԳԱՐԵԳԻՆ ԼԵՒՌՈՆԵԱՆ, «Հայ աշուղներ (աշուղական նդանակներն ու երաժշտական գործիքները)», Շողակաթ, Փետրուար 1955, էջ 56.

Խորհրդային Միութեան նուագարաններու Ատլաս

Շաւառի համար խորհրդային ուսումնասիրողներ վերտկով, թաղողատով եւ եազովիցկայս իրենց կոթողային «ԽՍՀՄ Բնակող ժողովուրդներու Երաժշտական Գործիքներու Ատլաս»-ի մէջ արձանύчи - ardanúchi անունը կ'օգտագործեն Աշարիայի նուիրուած գլխուն մէջ: Դժբախտաբար չենք զիտեր ինչ աղբւրներէ օգտաւած են վերոյիշեալ հեղինակները, բայց մէկ բան կայ անժխտելի Արտահուշը՝ նախաեղեռնեան օրերուն հայկական փոքր զիւղ մըն էր 1000 բնակիչներով, որոնցմէ 960 (250 տուն) հայեր էին, մնացածը թուրքեր: Ներկայաս Arданուչ-ը թուրքիոյ Արդուինի շրջանին կը պատկանի, հայաթափ եղած զիւղը ժամանակի ընթացքին վերաբնակուած է մեծ մասամբ համշէնցիներով:

Երկրորդ անժխտաելի երեւոյթը այն է, որ Արտահուչ զիւղը կը գտնուի այն աշխարհագրական գօտիին մէջ, ուր տարածուած էր իննորոյ առարկայ նուագարանը: Ի՞նչպէս զիւղանունը դարձած է նուագարանի անուն չենք զիտեր, ինչ աղբւրներ օգտագործած են Արտահուչ կազմողներն ալ չենք զիտեր, ուրեմն ապ եղակի երեւոյթի մասին միայն կարելի է ենթադրութիւններ ընել:

Հեղինակները արձանուի - ardanuchi անուան քով նաեւ արձանագրած են կέմանի - kemani եւ կյամանի - kyamani ձեւերը իրեւ հոմանիներ կամ այլ անուանումներ, բացատրութիւններուն մէջ ալ ընդգծած՝ թէ հայկական կյամանի - kyamani - քեամանին է (արմինքն քամանին): Այս գործիքին նույրուած բառ-յօդուածները կարգալով եւ զետեղուած լուսանկարները զիտելով շատ պարզօքն կը տեսնենք որ հեղինակները շաւառը եւ քամանին իրար շփոթելով ներկայացուցած են իրեւ նոյն գործիքները³⁴:

Այլ շփոթներու շարան

Շաւառի եւ քամանի կառուցուածքային նմանութիւնը մէկ կողմէ եւ քիչ գործածուիլը միւս կողմէ հետեւանք զարձան, որ Հայաստանի մէջ տիրէր անուններու շփոթ որ, դժբախտաբար, կը տեւէ դեռ մեր օրերուն: Երկու գործիքներուն համար անկաշկանդ կը գործածուին՝ քնմանի, քնմենի, քնման, քամանի, քա-

³⁴ Կ. Վերտկով, Գ. Բլագոդատ, Ը. Յազովիցկая, "Атлас музыкальных инструментов народов СССР", Москва, 1975, էջ 137:

ման, քեամանի եւ քեաման անունները, որոնք բոլորն ալ հոմանիշներ են «քամանի»-ի: Այս անունները երկու նուագարաններուն համար կը գործածեն թէ՝ երաժիշտները, թէ մասնագէտները ինչպէս նաեւ այլ ճեղինակներ գիտահանրամատչելի գրականութեան մէջ: Իբրեւ ցայտուն օրինակ կը մէջրերինք Հայկական Սովետական Հանրագիտարանի բառ-յօդուածը զոր կը ստորագրէ ծանօթ երաժշտագէտ Ռոբերտ Աթայեան³⁵.

Քաման, քամանի, ժող. լարային աղեղնաւոր նուագարան Հայաստանում: Իրանը նեղուղղանկիւն է, փայտեայ ծածկով եւ կարն կորով: Նուագում են ծնկի վրայ ուղղաձիգ բռնած դիրքում: Երեք, իսկ աւելի յանախ՝ չորս մնտաղեայ լարերը թէեւ հաստատուն լարուածք չունեն, բայց ամենց յանախ լարում են կվարտաներով: Ք-ի առանձնայատկութիւնը տակից անցնող ձայնադարձիչ լարերն են հիմնականներին ունիսն կամ նրանցից օկտավա բարձր (այս դէպքում դրանք բարձ են): Ք- հայ աշուղների սիրած նուագարաններից է եղել (նուագել է նաեւ Զիւանին), բայց ներկայումս համեմատարար սակաւ է զործածուում: Տարածուած է Մերձաւոր Արեւելքի երկրներում:

Երբ քննենք յօդուածը դժուար է որ կարենանք հասկնալ որ գործիքի մասին է խօսքը: Երբ կ'ըսէ «երեք լար» պարզ է շաւառի մասին է, երբ կարդանք «ձայնադարձիչ լարեր» կամ «նուագել է Զիւանին» խօսքը քամանիի մասին է, իսկ երբ կարդանք «Տարածուած է Մերձաւոր Արեւելքի երկրներում» անկարելի է կուահել, թէ ո՞ր գործիքի մասին է, որովհետեւ երկու նուագարաններուն հայրենիքը Պատմական Հայաստանն է եւ Պոնտոսը (ու շրջակայ տարածքը Փոքր Հայք - Կապաղովիկիա, Կիլիկիա) եւ նոր հայրենիքը Հիւսիսային Կոմիսարը: Շփոթը աւելի շեշտելու համար յօդուածին կ'ընկերանայ շաւառի լուսանկար մը:

Ցայսօր մեզի կը մնայ անբացատրելի, թէ ինչո՞ւ այս անուանումները նաեւ սկսան գործածուիլ շաւառի համար, բայց անհաւանական չէ որ պարզապէս անծանօթութեան արդիւնքը ըլլայ, երկու նուագարաններուն հազուագիւտ ըլլալուն համար :

³⁵ «Հայկական Սովետական Հանրագիտարան», հատոր 12, Երեւան, 1986, 48 408:

³⁶ Նկատի պէտք է ունենալ որ «Քեանի» եզրը եղած է ջութակի անուններէն: Նաեւ իրողութիւն մըն է որ եւրոպական ջութակը շատ չուտ տարածուե-

ի հակագրութիւն, այն շրջաններու մէջ, ուր երկու գործիքները համապոյ եղած են, անուններու որեւէ շփոթ չկայ: Օրինակ՝ Հիւսիսային Կովկասի համշէնահայերը մինչեւ օրս շաւառը կ'անուաննեն Քեմէնչէ, իսկ քամանին Քևոնճան³⁷:

4. Շաւառի Աներկայութիւնը Հայաշխարհի մէջ

Համահայկական բնոյթ ունեցող այս աղեղնալարային գործիքը գոյատեւելով հասած է մինչեւ Մեծ Եղեռնի օրերը, շատ մը շրջաններու մէջ պահպանած է հին հայերէն անունը: Ազատեղ մէկտեղած ենք գոյութիւն ունեցող ցիրուցան նիւթերը:

Շաւառը Արարկիրի մէջ

Արարկիրի մէջ շաւառի օգտագործման մասին պահպանած են բաւական տեղեկութիւններ ինչպէս նաև Հազուադիւտ լուսանկարներ: Օրինակ՝ Հարսանեկան ծէսերու մասին:

«... Փեսացուին տան մէջ Քեմէնչէ, սազ եւ տէփ ոգեւորուած են, ամէն մարդ ոտքի վրայ, տղաք եւ աղջիկներ ձևութերնուն մէջ դէզ դէզ գոյնզգոյն մումեր բռնած են. Երիտասարդ շահեր եւ մեծամեծ գունաւոր կանքեղներու մէջ մոմեր կը տնկեն. օրիորդներ՝ ծաղկեփունչեր կը կապէն. փեսացուն իր սենեակն առանձնացած՝ զգեստները կը հագուի:»³⁸

յաւ հայկական շրջանակներու մէջ եւ մանաւանդ որ որոշ ժողովրդական երաժշաներ, իմա՞ աշուններ եւ ասպանգարներ որ կ'օգտագործէն հայկական աւանդական աղեղնայիններ, լեկով զանոնք որդեղրեցին ջութակը: Այս երեսութիւննական ներկայացուցիչն է, չնորդիւ լուսանկարչական ֆակտուրան ապացույներու՝ աշուզ ջերանին, որ սկզբնապէս հանդէս կու զարքամանիվ, բայց յետագային փախարինեց զայն ջութակի: Անզուչ անուրանայի է անուններուն նաևնութենին ծագած թիւրիմացութիւններն ալ ինչ որ իր նպաստը բերած է անուններու քառոսին:

³⁷ Համշէնի բարբառով խօսողները Քեմոնա եղբէն զատ կ'օգտագործեն նաև Քեմոն բայց անհամեմատ աւելի քիչ: Կարելի է Հանդիպիլ նաև Քամանի եւ Քեմանի բառողներու ար (Բանաւոր տեղեկութիւններ որ հազորգեց 1989թ. Արխանքայի բնիկ Համշէնահայ Անոբեր Մովսիսեանը, շաւառնահար եւ Երեւանի «Նոր Համշէն» Համայթի ղեկավար):

³⁸ Ա.Լ.Վ.Բ.Ս. Վ.Պ. ՅՈՒ.Ս.Փ.Ե.Ս.Ն. «Կանակցական առանձին ստվորութիւններ», ՏԵՌ՝ ԱՆԴՐԱՆԻԿ Լ. ՓՈՒ.Ս.ՑԵՍ.Ն. «Պատմութիւն Հայոց Արարկիրի», Եփէ Երաք, 1969, էջ 179.



Արարկիր - Նոտած նուազածուներ ու բախութեան պահում, Անդի Զայքի կողմը:
Ա. շարք, ձախէն-աջ երկրորդը Մննենց Հաճիմն տղան Յարէքը (շաւառ). երրորդը՝
Արտէն աղայինց Արքին տղան (չուրակ):
(circa 1900)

«... Լուսաշող թափօրը վերոյիշեալ շնեղ սարքով ու հառենվ կը շարժի, հարսնցուն կը նստեցնեն սպիտակ ու հանդարտ ձիուն վրայ, կերպամայրը ժովն ի վեր, երկու ժաշեր թեւ եւ թիկունք եղած կը բռնեն որ վար չիյնայ. կը յառաջան ջահերով շրջապատուած: Երբ կը հասնին առաջին հրապարակ մը, կեդրոներ խարոյկ մը կը վառեն, իբրև ծննդեն ընդմիշտ հրաժարելու նշան, հարսնցուն ձիով շուրջը կը դարձնեն, ողբերգութ կ'ընեն վսեմ մաղրամիներով ու Քէմէթչէ, սազ, տէֆ' բազմութեան հետ միաբերան կ'նրգեն.

Աղջիկ, նա, նա, նա, անդա՛րձ մեկնիս կու
Ծընողիդ գրկէն՝ դէպի նոր մի կեանի.
Չըմոննաս ըընաւ կարեւորքն երկու՝
Հօր-մօր գուրզուրանին ու տարած խընամք:
Աղջիկ, նա, նա, նա, երթա՛ս դու բարով,
Բախտիդ անիւններն կոխնեն թող վարդեր.

Շուրջըդ թեւածեն քրթլուն թեւով
Անտառի սոխակի, գեղգեղեն երգեր»³⁹:

Բարեբախտաբար արարկիրցի քանի մը նուազածուներու
անունները պահպանուած են, մանաւանդ ժողովրդական գործիք-
ներ ածողներու պարագային: Արարկիրի շաւանահարներէն
եղած է Մնմենց Յարէք-ը եւ մանաւանդ Քոր Գեւո-ն որ չափա-
ցանց փնտուած երաժշշտ մը եղած է: Անոր մասին հաւաքուած
նիւթերը կ'ըսեն որ «... Ինձն եք ուղն ու ծուծը բոլոր հարսա-
ցիքներու եւ ուրախութեանց ...»⁴⁰:

Շաւառը Ակնի մէջ

Արարկիրէն դէպի հիւսիս կը գտնուի Ակն հայաշատ քաղա-
քը: Ակնի մէջ շաւառի օգտագործման մասին պահպանուած են
սակաւաթիւ բայց արժէքաւոր տեղեկութիւններ: Ժողովրդական
պարերու նկարագրութեան մը մէջ կը կարգանք:

«Ակնայ պարերը երկու տևսակ էին, Ա. կլոր-պար կամ
շուրջ-պար (հայա բաշի) զոր կը պարէին երիտասարդ - երի-
տասարդուիի խառն՝ 'Եթնուկ' մասով (նկոյք) իրարու միա-
ցած, շղթայ կազմած, զլխաւորութեամբ պարագլուխին (պար-
պաշի)⁴¹ որ մետախս բաշկինակ մը ձեռքը, կը դեկապարէր պա-
րը, իր շրջանակին մէջ ունենալով նուազածուները (տէփ, թէ-
րը, սագ) ...»⁴²:

Ակնցիները իրենց խօսակցական հայերէնի մէջ կ'օգտագոր-
ծէին հետեւեալ լեզուական դարձուածքը:

«-Քէմչէդ բաշէ»: Այսինքն «-Գնա՛ ասկէ, բաւական է»⁴³:

Շաւառը Խարբերդի մէջ

Խարբերդն ալ եղած է այն հայաշատ վայրերէն ուր գործա-
ծական էր շաւառը.

³⁹ Նոյն տեղը, էջ 180:

⁴⁰ Ա.Ի.ԵՏԻՄ.Գ. ՄեսուլՄենց, «Արարկիրի երաժշտութիւնը»: ՏԵ՛Ա ԱՆԴՐԱ-
ՆԻԿ Լ. ՓՈԼ.Ա.ՏԵՍՆ.Ն, «Պատմութիւն Հայոց Արարկիրի», Երև Եորք, 1969,
էջ 225:

⁴¹ «Ակն եւ ակնցիլ», Փարիզ 1952, էջ 496:

⁴² Նոյն տեղը, էջ 355:

«... թմբուկն ու զուրման հոն, երբեմն սազ ու քամանչան ալ անհրաժեշտ:»⁴³

Շաւառը Զեյթունի մեջ

Շաւառը գոյութիւն ունեցած է նաեւ հեռաւոր Կիլիկիոյ մէջ: Այս նուագարանի ներկայութիւնը Լեռնային Կիլիկիոյ մէջ կարելի եղաւ չնորդիւ Ուրուկուայի մայրաքաղաք Մոնթեվրոտիոյի մէջ գործող Զէյթունի Հայրենակցական Միութեան կողմէ հրատարակուած Յուշամատեանին:⁴⁴

Նաեւ մենք կապի մէջ մտանք ուրուկուահայ Ահարոնեան ընտանիքին հետ, որ սերած է զէյթունցի երաժիշտ Յարութիւն Զօլաքեանէն:

Յարութիւն Զօլաքեանը զէյթունցի նշանաւոր երաժիշտ մըն էր, որ կը նուագէր սազ, սանրուր, շաւառ եւ զուրպակ: Բարեբախտաբար ժամանակի կործանարար ազդեցութենէն փրկուած է վերոյիշեալ երաժիշտի լուսանկարը որ մեզի յանձնեցին իբրեւ մասունք, այս լուսանկարին մէջ յստակօրէն կը տեսնուի շաւառը:

«Քիչ մը իստք տրղըն դրիք կինուղնըն կանոնն քէմիջոյ, տամպուրոյ, սոզ էնիլէն, քէօչէակ խաղունիլէն կ'որբոն աղջըլըն պապոն տոնը, ...»⁴⁵:

Զէյթունի մէջ միշտ գոյութիւն ունեցած են աշուղներ: Անոնք երգած են ներկայ կեանքի մասին եւ թարգման հանդիսացած են զէյթունցիներու սրտերուն ու գգացումներուն:

Աշուղներու երգածները զէյթունցիները եվաչք կամ եվէչք կ'անուանէին, որ հայերէն "աւաշ" բառն է, երբեք "երգել" բայր չէին գործածեր, այլ ավչիլ:

Զէյթունի աշուղները աւաչներուն ընկերակցելու համար կը գործածէին տամպուրա (այսինքն՝ սազ), շաւառ եւ զուրպակ:

Զէյթունի բարբառով սազը կ'անուանէին տամպուրօ կամ տամպուրոյ, շաւառը կ'անուանէին քէմինչօ կամ քէմիչօ, իսկ ջութակը՝ քէման:

⁴³ Պարզ է, որ Քամանչան պէտք է քէմինչէ ըլլայ: ՃԻԶՄԵՃԵՍՆ, ՄԱՆՈՒԿ Գ., «Խարբերդ եւ իր զաւակները», Fresno, California, 1955 էջ 673:

⁴⁴ «Զեյթունի Պատմագիրք», Պուէնոս Ալմէս, 1960:

⁴⁵ Նոյն տեղը, էջ 400:



Զեյթոն - Երաժիշտ Յարութիս Զօլաբեանը սանրուր նուազելուն:
Նկարի ձախիմեջ՝ շաւառ-Բնիմիչ և բուրակ-Ռէման, աջիմ սազ-Մամպոյո:

(circa 1900)

Շաւառը Տարօնի մեջ

Վանայ լիճէն հիւսիս-արեւմուտք կը գտնուի պատմական
Տարօն աշխարհը իր հինաւուրց Մուշ կեղրոնով: Հստ Աճառեա-
նի բարբառագիտական ուսումնադրութիւններուն՝ Մշոյ մէջ
կ'օգտագործէին շաւառը, զոր կ'անուանէին «շաւեռ»⁴⁶: Տարօնի
դաշտը նշանաւոր էր իր անհամար հայկական գիւղերով, որոնց-
մէ մին էր Յառինչ գիւղը ուր նոյնակչ կը գտնենք շաւառը,
բայց տեղական խօսուածքով շաւին անուամբ:

⁴⁶ ՀՐԱԶԵԱՅ ԱՃԱՌԵԱՆ, «Հայերէն արմատական բառարան», Հասոր 3,
Երևան, 1977, էջ 505.

Խիստ հետաքրքրական է հետեւեալ հատուածը, ուր նաև՝ գործածման առիթի մանրամասնութիւններ.

«...Ես պէտք է անապարեմ մայրս տեսնելու: Ու զայն կը գտնեմ տանը մեջ. բոնիրը վառած է, ու խաչերկարով անոր մակերեսը չորս աշխերու է բաժնած, որոնց վրայ օրուայ կերակուրք կ'նփուի. ճիշտ այդ պահուն, բաց դրան բարաւրին վրայ մեկը գաւազանով թաք թաք կը ծեծէ. մայրս ինձ դառնալով կ'ըսէ.

- Ե՛լ լաօ, իրիշկէ տես ո՞վ է, կը նայիմ ու կը դառնամ: Մա՛, աշուղ Կարօն է, իսկ աշուղ Կարօն իմ ետևից ներս եկած է արդէն:

- Բարի լոյս քէ խաթուն դեղառուն, իմա՞լ իք, իմա՞լ չիք:

- Ասծու բարի՞ն, շանախրէր, բարին արեւուտ, փողան մը մնայ յառաջ եկուր, լա՛օ զարռո տուր շանախրօր:

- Քուրիկ դեղառուն, զի՞նչ կ'ուզես որ քեզի նուագեմ էսօր, մայրս խմորի գուները պարզելով կը պատասխանէ, եմլէ սուրք Կոյսի գովքն արէ, ու թերան մըն ալ սուրք Կարապետէն: Աշուղ Կարօն զալիւրի պարկն ու շաւիոր ուսէն վար կ'առնու, կը նստի ու շաւիորն փորք ու լարերը քիչ մը կ'իւղուէ, հազոր մը իր կոկորդը կը մաքրէ ու կը պատրաստուի երգել ու նուագել իր շաւիոր:

Միշանկեալ ասեմ, որ Տարօնյ մեջ աշուղները ընդհանրապէս կոյր են. իրենց ծննդեան առաջին տարիներուն, ծաղկախտէ կը վարակուին, թժշկական խնամքի պակասէն, իրենց փափուկ դեմքին վրայ ոսպնաչափ փշտիկներ կը բացուին, որոնք կ'ուրին եւ բարախով կը լեցուին, ապա կը նաթին, կը չորեան եւ փոսիկներ կը կազմնան. տեղացիները քննուկ կամ քննած կ'անուանեն զայն. դժբախտաբար այդ փշտիկները կը բացուին նաև անոնց աշխի թիթերուն վրայ, ու ընդմիշտ կոյր կը մնան: Երբոր կը մնանան, Սուրք Կարապետի շնորհին կը դիմնեն երազով ու կը դառնան աշուղ: Սակայն աստիճ նահապես Քուշակական եւ կամ Սայեար Նովայական աշուղները չեն, կինն ու գինին անոնց ներշնչման մաս չեն կազմելու, չեն ամուսնանար, մի տեսակ կրօնական դասակարգ կը կազմեն ու միայն Սուրք կոյս Աստուածածնայ ու Մշու Սուլթան Սուրք Կարապետին մասին գովասանիք կ'երկնեն ու գիւղէ գիւղ կը պտտին: Սակայն մեր աշուղ Կարօն ատեցմէ չէ, ո՛չ կոյր է, ո՛չ քննուկ է, բաւական ալ բարեձեւ անձ է, կ'ըսուի

թէ՝ ժամանակին անյաջող սէր մը ունեցեր է, իր սիրար խորտակուեր է, ու աշուղութեան է նուիրուեր:

Սհա Սուրբ Կոյսին գովքին պատառիկ մը.
Անարատ կոյս էիր դուն, մամուր մնացիր
Զուկի սափորմ առիր, զուրմ ի գնացիր.
Դարրիկլն աւետելով, ողբայով լացիր.
Քրիստոսի մէրմ ես դու, մայր Աստուածածին:

Գու եկը էր արդար, դում էիր մամուր կոյս,
Ծնար զՅիսուս որդին, քերիր մնացի լոյս.
Տառապող մարդկութեան ծագեցաւ նոր լոյս.
Քրիստոսի մէրմ ես դու, մայր Աստուածածին:
Օգնական, պահապան մըր Հայոց ազգին:

Զատուրայէն գովեց թրզի զանձեզան,
Արեւելք, արեւապատմ չըկէր թե նըման,
Յորժամ կ'իջմէ Քրիստոս, ան է դատաստան,
Դում բարեխոս էղնիս, մայր Աստուածածին,
Օգնական, պահապան այս տաճուտեղին:

Ապա, բոսէ մը կը լոէ աշուղը, վերստին կ'իւղէ շաւիսին
լարերը եւ նորէն հազոր մը կը մաքրէ իր կոկորդը ու վերստին
կը սկսի. այս անդամ աւելի ոգեւորուած ու խանդու. բողոք է
թէ սողերս է, դժուար է բացատրել:

Մեղայ, տէր մեղայ,
Բերան մը ըսկմ ժե, հայր մնողայ.
Լերիմ ու յերկիր բո ահեն կը դողայ.
Ազն արարչական, բազուկն է փրկչական,
Խնամքն տէրունական,
Իրիմ հարիր յերսուն հայրապետաց սուրբ նշան,
Օգնական, պահապան էղնին
Մըր Հայոց ազգին, այս տան դատորին:

Ու կը հասնինք դէպի սուրբ կարապետը:
 Սուրբ կարապետ քանձրիկ, բոլոր,
 Ճամբայ ունի օրոր, մօրոր,
 Կ'երթան, կիգան շատ շատ ըխտաւոր.
 Թէ՛ ձիաւոր, թէ ոտնաւոր.
 Զույար կու տայ ձիաւորին,
 Մուրադ կու տայ ոտնաւորին,
 Մուրադասուր սուրբ կարապետ,
 Մըշտու Սուլթան սուրբ կարապետ:

Եւ աշուղը կը պատրաստուի մեկնելու, մայրս ինձ դառնալով կ'ակնարկէ.

- Ե՛լ լաօ, առ զբաւէն զարկ էն կարասի մէջ, չորս կրծք ալիւր լեցուր ջանախրօր տուպակի մէջ:

Ու աշուղը կը մեկմի կրկենելով միմէնւ դուռը.

- Քորիկ դեղանուն, Աստուած զբու խէր խարուլ էնէ, զբու մէկն հազար էնէ»⁴⁷:

Շաւառը կարին-էրգրումի եւ Գիւմրիի մէջ

Որեւէ ուսումնասիրութիւնն ժողովրդական երաժշտութեան մասին չի կրնար անտեսել աշուղական արուեստը մանաւանդ եթէ ուսումնասիրութեան կիզակէտն է աւանդական երաժշտական գործիքները: Աշուղները ընդհանրապէս, իբրեւ կանոն, օգտագործած են սագ-ը իբրեւ իբենց երգեցողութեան ընկերակցող նուագարան: Տարբեր վայրերու մէջ եւ տարբեր ժամանակներու ընթացքին ուժանք օգտագործած են նաև այլ լարայիններ, բայց այն աստիճանի է սազի նախապատռութիւնը, որ աստիճանաբար սազը դարձած է աշուղական արուեստի խորհրդանիշ:

Հայկական աշուղական արուեստը խարսխուած է երեք կոթողային անուններու վրայ՝ Սայաթ Նովա (Յարութիւն Սայաթէան 1722-1795), Զիւանի (Սերովը Լեւոննեան 1860-1909) եւ Շիրին (Յովհաննէս կարպետէան 1827-1857): Այս երրորդութիւնը

⁴⁷ ՏՌԲԹ. Ա. Ա. Խինսենեսեն, «Կոյրի մը օրագրէն», Բազմավէտ, Վենետիկ, 1972, թիւ 4, էջ 482-484:

իրեն անգնահատելի աւանդը բերած է թէ իր ժամանակուան ինչպէս նաև յետազային տեղի ունեցած աշուղական արուեստի զարգացման հոլովոյթին։ Զարմանալի է որ, վերոյիշեալ աշուղ-ները որ իրեւ օրինաշափ կը հանդիսանան ԺԹ եւ ի դարերու աշուղութեան՝ սագէն հրաժարելով օգտագործած են աղեղնալարային նուազարաններ։ Սայաթ Նովան՝ քամանչա, Զիւանին՝ քա-մանի իսկ Շիրինը՝ շաւառ։



Աշուղ Շիրինը շաւառով
Նկար՝ Գ. Բրուտեանի

Մասնաւորապէս հետաքրքրական է Շիրինի պարագան: Շիրինը աշակերտած է ալեքսանդրապոլյցի⁴⁸ հայ աշուղ Բաւէին, սորվելով շաւառ նուազել, ապա կատարելագործելու համար իր գիտելիքները տեղափոխուած է Կարին (Քրագում) աշուղ էսպիր քով, ստանալով վարպետի կոչում: Հետաքրքրական է այն իրողութիւնը որ Ալեքսանդրապոլի մէջ շաւառի գոյութիւնը այնքան տարածուած պէտք է եղած ըլլայ, որ բոլորովին բնական եղած է գործիքի ընտրութիւնը: Նախ եւ առաջ պէտք է յիշել որ այս քաղաքի եւ շրջակայքի բնակչութեան մեծ մասի նախնիները կարնեցիներ եղած են: Ռուսերը, որ գրաւած էին Կարինը, Աղրիանուպոլիսի պայմանագրէն վերջ 1829թ. ստիպուած հեռացան, իսկ տեղույն հայ բնակչութիւնը 1830թ մայիսյունիսին, գլխաւորութեամբ հոգեւոր թեմի առաջնորդ Կարապետ արք. Բագրատունիի, զանգուածաբար գաղթեցին դէպի ուռսական տիրապետութեան ներքոյ գտնուող շրջաններ: Գաղթական այս զանգուածը, մօտ 20.000 հոգի չցրուեցաւ այլ հաստատուեցաւ Ախալքալաք, Ախալցիս, Ծալիա, Գիւմրի, եւ այն, ինչ որ նպաստեց սեփական աւանդութիւններու, նիստ ու կացի, բարբառի եւ այլ առանձնայատկութիւններու յարատեւման: Գաղթողները նաեւ հետերնին բերին շաւառը որ, գժբահստաբար, կամաց-կամաց փոխարինուեցաւ այլ գործիքներով, մասնաւորապէս քամանչայով:

Այսպէս տրամաբանական կը դառնայ Շիրինի շաւառ ընտրած ըլլալը, մանաւանդ երը նկատենք որ ինքը ապրեցաւ նոր գաղթածներու հետ եւ պարզ է թէ անոնց ազդեցութեամբ է որ կատարելագործուելու համար զնաց Կարին:

Թէ ինչպէս Կարինոյ մէջ կ'օգտագործէին շաւառը մեզի հասած են քանի մը դրաւոր վկայութիւններ: Այսպէս կը յիշատակէ Ռսկեան՝ «Քնար, զնար եւ տալիդ» (սազ, քեմանչէ, սանթոռը)⁴⁹ կազմը ունեցող խումբը: Նոյն կազմը ունեցող խումբերու մասին կը յիշատակէ նաեւ Սիւրմէննեան՝ «(դափ, զուրակ-քեմնչէ եւ քնար-սանքուր) Կարին ալ երբեմն նման նուագախումբեր կու գային երգնեկա ...» :

⁴⁸ Ներկայիս Գիւմրի անունը կրող քաղաքը ուրարտական լըջանին կը կոչուէր կումարիի, յետոյ եղաւ Գիւմրի, Ալեքսանդրապոլ Լենինական վերջապէս նորէն Գիւմրի:

⁴⁹ Հ. ՀԱՐՄԶԱՍՎԱՐ ՎՐԴ. ՈՍԿԵԱՆ, «Կարին ու Կարինեցին եւ Կարինոյ վանքը», Վրեհնա, 1950, էջ 26, Տե՛ս՝ ՆԻԿՈՂԱՅՈՍ ԹԱՀՄԻՋԵՆԵԱՆ, «Յուշամատեանների հետքերով», Էջմիածին Ամսագիր, 1965, Համար Ե-2-է, էջ 153:

Շաւառը Զաւախիքի մէջ

Այսօր գաղթէն զրեթէ երկու դար ետք գործիքը անհետացած է Շիրակի ու Զաւախիքի տարածքն, յատկապէս Գիւմրիի մէջ նշով մը անզամ չգտանք, բայց Ախալքալաքի եւ Ախալցխայի մէջ տարեցները լաւ կը յիշէին գործիքը, մատնանշելով այն իրողութիւնը, որ իրենց երիտասարդութեան ժամանակ տարածուած նուագարան մը եղած է: Շատ հետաքրքրական է որ նոյնիսկ ուժունչինդամեայ տիկին Մաթենիկ Օհաննէսեան⁵⁰ ընդհանուր տեղեկութիւններէն զատ մեզի փոխանցեց նուագարանին բոլորովին անձանօթ անուն մը օրուղ-Քեամանի:

Շաւառը Խոտոքուրի մէջ

Կարին-էրզրում քաղաքէն բաւական մօտ կը գտնուէր Խոտոքուր աւանը, ուր նաև տարածում գտած էր շաւառը.

«Եկեղեցական երգերը կը դադրին եւ կը սկսին տիկ-ն ու քեմանչէ-ն կամ տափուլ-գուտնան իրենց ձայները լսելի ընել: Տեղի կ'ունենան երացանաճգութիւններ, կ'երգեցուին զանազան երգեր, մինչեւ որ օճապտոյն եւ մոմերու հանելի լոյսերով աստեղանման քաֆօրը կը հասնի հարսնետունը կամ պարին վայրը ... Հարսն ու փեսան եւ շնադիրները կ'առաջնորդուին իրենց համար պատրաստուած գահերն ու տեղերը ... Մինչ այս երաժիշտները եւ նուագածուները իրենց տեղերը գրաւած կ'ըլլան եւ պարի եղանակներով պարի կը երաւիրեն: Ու կը սկսին պարերը, ահա՝ 'Թոյոր պար'-ն ու 'Կուտրաշէ՛-ը, 'Ծանր պար'-ը եւ 'Դարձարձիկ'-ը, 'Ետ ու առաջ' եւ այլն եւ այլն: Կ'երգեցուին իրենց յատուկ եղանակներով 'Կարմիր հովիտ', 'Պօյրդ բարձր սելվի չինար', 'Աղջիկ ոունտ, ո՞մ տր-նեն ես', 'Աղջի, անունդ ի՞նչ է': Կ'ընտրուի պարագույն մը կամ պարը կատավարող մը եւ անիկա ձեռքին մէջ ներմակ թաշկինակ մը՝ պարը կը սկսի եւ զայն կը փարէ նոյնութեամբ գուարթութեամբ»⁵¹:

⁵⁰ ՍԱԹԵՆԻԿ ՕՀԱՆՆԵՍԵԱՆ, տեղեկատու թիւ 40, ծնած 1904, Ախալքալաք: Հաստատուած Ախալցխա:

⁵¹ ՅԱՐԴԻՎԹԻՒՆ ՎՐՄ. ՀՈՒՂՈՒՆԵԱՆ ԵՒ ՄԱՏԹԵՈՍ ՎՐՄ. ՀԱՃԵԱՆ, «Յուշամատեան Խոտոքուրի», Վիեննա, 1964, էջ 121: Տե՛ս՝ ՆԻԿՈՂՈՅԱՅՈՍ ԹԱՀՄԱՆԵԱՆ, եւ աշխ. էջ 150,

Շաւառը Երգնկայի մեջ

Երգնկան ալ եղած է այն հայաշատ վայրերէն, ուր գործածական էր շաւառը.

«Երգնկայի մեջ ալ արհեստով նուազածուներ կային, որնի՞ ՚չալդըն՝ կը կոչուէին. ասոնք խումբեր կազմած կը նուագէին սրճարաններու, հարսանիքներու և տօնախմբութիւններու մեջ: Խումբը կը բաղկանար մեկ դափահարէ, մեկ ջութակահարէ (քեմէնչէնի) և մեկ քնար (սանթուր) նուագողէ. այս տեսակ կազմ ունեցող խումբը կը կոչուէր ՚իննէ սազ քախում՝: Կարիննէն ալ երթեմն նման նուազախումբեր կու գային Երգնկա: ...: Թուրքերու մեջ նուազածուներ չկային, անոնց այդ պահանջին ալ հայերը կը հասնէին»⁵²:

Շաւառը Վասպուրականի մեջ

Ինչպէս սկիզբը նշեցինք, այս ուսումնասիրութիւնը սկսանք, երբ շատախցի Հայրիկ Մուրագեանը յայտնեց որ իր ծննդավայր Շատախի մէջ, կը գործածէին ամ գործիքը եւ տեղույն բարրառով կը կոչուէր «շաւեր»: Անմիջապէս դիմեցինք Աճառեանի լեզուական եւ բարբառապիտական նիւթերուն, ուր իրօք կը նշուի թէ Վասպուրականի երկու շրջաններու մէջ գործիքի անունն էր. Վանի մէջ՝ «շաւեր», Մոկսի մէջ՝ «շաւառ»: Այս իրողութեան առաջ մեր գաշտային բանահաւաքչական աշխատանքը կեղրոնացուցինք Վասպուրականի վերապրոյներու վրայ, որոնցմէ քաղեցինք անպնահաւելի նիւթեր: Չուգահեռաբար կատարեցինք մատենագիտական պրատումներ: Այս բոլորին արդիւնքը եղաւ որ նոր նիւթերը կը հաստատեն Աճառեանի արձանագրածները եւ կը համալրեն նոր անուանումներու վկայութեամբ: Այսպէս կազմեցինք Վասպուրականի մէջ տարածուած անուններու աղիւսակը գաւառուակ առ գաւառուակ.

Հայոց ձոր	Վան	Մոկս	Գաւաշ	Շատախ	Արտամետ
շաւեր	շաւեր	շաւառ	շաւեր	շաւեր	շաւիղ
[shaver]	[shaver]	[shavar]	[shaver]	[shaver]	[shavigh]

⁵² Ք. ՍիհՄԵՆԵԱՆ, «Երգնկա», Կաճիք, 1947, էջ 150-151; ՏԵՇԱ ՚ ՆԻԿՈՂԱՅՈՍ ԹԱՀՄԻԶԵԱՆ, «Յուշամատնենների հետմբուվ», Էջմիածին Ամսագիր, 1965, համար Ե-Զ-է, էջ 151:

Աճառեան բարբառագիտական ուսումնասիրութիւններուն ընթացքին հանդիպած է շաւեռ-մաւեռ բազագրեալ գոյականին որ վասպուրականի բարբառներուն մէջ կը նշանակէ. «նուագարանի թելերի ճայնը»⁵³ այսինքն նուագարանի արտադրած ճայնը. Այս բառակապակցութեան գործածութիւնը կրցանք հաստատել չնորհիւ վէտ խաղալու ժամանակ արտասանուած մանկական խաղասելուկի մը խօսքերուն, որոնք հաւաքուած են Միհրան Թումաճանի⁵⁴ կողմէ 1930-1935 ժամանակահատուածին, շատախրի Մուրաս Մուրատեանէն.

- | | |
|----|---|
| 1 | Ե՛կըլէ,
Տիւկըլէ,
Տինա՛զէ.
Շաւեռ մաւեռ |
| 5 | Տուտու՛զէ.
Կեցիր մեցիր
Մն՛դրեզ է.
Պառաւ մոզի,
Սինւ խաւու վիզ՝ |
| 10 | Կը տուէ,
Թալէ.
Տերմու քան.
Տերմոն ուտէ ՚հա գութան
Սակա կովեր կը մըզմըզան. |
| 15 | Շրվեմ իզար բալայք եզան.
Տընթիկ իսու, գընայց իիզան
Օ՛շա, օ՛շա,
Գո՛մշու կաշ՛ա.
Ո՛չ կը հայա, |
| 20 | Ոչ կը մաշա: |

Նոյնպէս Վանի մէջ Գէորգ Շերենց հաւաքած է «վկզը առաջին անգամ՝ սոքելիս արտասանում՝ եթ այս երգը եւ ապա վկզը գցում».

⁵³ ՀՐԱԶԵԱՅ ԱՃԱՌԵԿԱՆ, նշ. աշխ. Հատոր 3, Երեւան, 1977, էջ 505:

⁵⁴ ՄԻՀՐԱՆ ԹՌՈՒՄԱՃԱՆ, «Հայրենի երգ ու քան», Հատոր 3, Երեւան, 1986, էջ 146-147:

Ակլէ դիւկլէ տնազ ա,
Շաւեռ մաւեռ տուտուզ ա,
Էծիկ մնծիկ մազոտ ա.
Ամբար աղեն պարոն պստիկ,
Մեջ կոլոտիկ:
Տանակ սրեմ,
Զեր խաւերաց վիզը կտրեմ.
Ըդու կոնակ,
Տերը պողոնակ,
Ճա՞կ, ճո՛ւկ»⁵⁵:

Շաւառը Բալուի մեջ

Հստ նշուած Աճառեանի բարբառագիտական ուսումնասիրութիւններուն՝ Բալուի մէջ ալ կ'օգտագործէին շաւառը, զոր կ'անուանէին «շաւեռք»⁵⁶:

Անուղղակիօրէն Ստեփան Մալխասեանց իր բացատրական բառարանին մէջ մեզի կ'աւանդէ շաւերք քաշել բաղադրեալ բայը, որ կը նշանակէ «շաւերք՝ ածել, շաւերքի վրայ նուագել»⁵⁷:

Զարմանալիօրէն «շաւերք» բոլորովին բանաւոր եզրը իր «պատուաւոր» տեղը գտած է 1910-ին՝ Պոլսոյ մէջ տպուած Սիմոն Գարամաճեանի բառարանին մէջ հետեւեալ մեկնաբանութեամբ.

«երեք լարով աղեղով գարնուելու գաւիկ, քեմէնչէ»⁵⁸:

Քեմէնչէ բառը տպուած է նոտրդիրով, որ հեղինակը կ'օգտագործէ թրքերէն բառերը տարբերակելու համար:

⁵⁵ Գէմրի Շերենթ (Խաւերող), «Վանայ սազ, հաւաքածոյք Վասպուրականի ժողովրդական երգերի, հէմիաքնների, առածների և հանելուկների (տեղական բարբառով)», Առաջին մաս, Թիֆլիս, 1895: Տե՛ս Վ. ԲԴՅԵՑԵՍՆ, «Հայ ժողովրդական խաղեր», հ. III, էջ 155.

⁵⁶ ՀՐԱԶԵԱՅ ԱՃԱՌԵԱՆ, նշ. աշխ., Հասոր 3, Երեւան, 1977, էջ 505.

⁵⁷ US. ՄԱԼԻՍԱՍԵԱՆՑ, «Հայերէն բացարական բառարան», Հասոր 3, Պէլորթ, 1956, էջ 509:

⁵⁸ ՄԻՄՈՒՆ ԳԱԲԱՄԱՃԵԱՆ, «Նոր բառգիրք հայերէն լեզուի», Կ. Պոլիս, 1910, էջ 1050:

Ապարան - Սիվրի-Հիսար - Թոռքար-

Աճառեանի բարբառագիտական ուսումնասիրութիւններու շնորհիւ կարելի եղաւ շաւառի գոյութեան իրողութիւնը հաստատել Արեւելքան Հայաստանի ուրիշ շրջանի մէջ ալ: Լեզուաբանական այս աղբիւրի համեմատ Ապարանի մէջ կ'օգտագործէին շաւառը, զոր կ'անուանէին «շաւեղ»⁵⁹:



Սիվրի-Հիսար, նուազածուներու խումբ մը (circa 1900)


Շաւառի գոյութիւնը կը յիշատակուի նաեւ Սիվրի-Հիսարի մէջ, այս աւանէն Մեծ Եղեննէն վերապրածներու կողմէ պատրաստուած յուշամատեանին մէջ. «Ար հնչեցնեն թէմանցէ եւ սազ, որոնց կ'ընկերանայ նաեւ տէֆը, (ձևնաթմբուկ եզերքը փոքրիկ ծնծղաներով)»⁶⁰:

Վերջապէս շաւառի գոյութիւնը կը հաստատուի Թոռքաթի մէջ շնորհիւ լուսանկարչական օրինակի մը:

ԶԱԼԻՆ ԿՆԵՍ.ԶԵՍ.Ն

⁵⁹ ՀՐԱ.ԶԵՍ.Յ ԱՃԱ.ՈՒԵՍ.Ն, հշ. աշխ., Հատոր 3, Երեւան, 1977, էջ 505.

⁶⁰ ԳՐԻԳՈՐ ՏԵՐ ՅՈՎՀԱՆՆԵՍ.ՍԵՍ.Ն, «Պատմագիրք Սիվրի-Հիսարի հայոց», Պէտրով, 1965, էջ 526:



Թովարի երիտասարդ հայ երաժիշտներ, 1906

նկարիչ՝ Antoine Poidebard

լուսանկարը՝ Université Saint-Joseph de Beyrouth

About the traditional Armenian bowed musical instrument “shavar”

ZAVEN KNIAZIAN

(summary)

Thanks to the reports provided by elderly survivors from Western Armenia, it has been found out that a bowed musical instrument, which was left unnoticed for years, is still in use. Our research has brought about the following results

1. The so called շավարն - shavarn in Classical Armenian is not an unknown instrument. On the contrary, it did not disappear; it kept its name for a long time and reached the 20th century bearing its own name with some dialectal variations though: shavar, shaver, shaverk, shavegh, shavigh, shavir.
2. We have been able to trace records of the instruments in the following Armenian regions before 1915: Arapkir, Agn, Tokat, Palú, Kharpert, Zeitun, Daron (Mush, Harinch), Erzinka, Erzurum, Khodorchur, Sivri-Hisar, Aparan, Gyumri, Javakhk (Akhalkalak, Akhaltsikhe) and Vaspuragan (Hayots dzor, Van, Shadakh, Moks, Gavash, Ardamet).
3. The shavar is mentioned several times in the Armenian folk epic poem “David of Sasun” told by native narrators from the Vaspurakan province districts.
4. Nowadays this instrument is still in use among the descendants of the Armenians from Pontus and especially from Hamshen, settled in the North of Caucasus, who call it *kemeche* or *kemenche*. In the Republic of Armenia this instrument is not widely known.
5. The instrument in question is also in use among the Greeks from Pontus, who moved to Greece in 1923, as well as the Lazs, the Hemshin and the local population of the coastal area of the Black Sea to the east of Turkey.
6. We have been able to trace the areas in which the instrument was found before 1915: part of Eastern Armenia, all Western Armenia and the Pontus (ancient vilayet of Trabzon), great part of Little Armenia and Cappadocia and mountainous zone of Cilicia.
7. The “new” area of the instrument, which is completely separated from the previous one, is the North of Caucasus covering the whole of Abkhazia, the south of Krasnodar region of Russia and the Autonomous Republic of Adigea where the Armenians coming from the Pontus Area settled from 1860's -1890's.

There is another co-existent instrument called *kamani* which is quite similar to the shavar but it should not be confused with the former because it has its own structural features.